



Փ Ա Ր Ո Ս *Paros*

ISSUE 55 – FEBRUARY / ԹԻԻ 55 – ՓԵՏՐՈՒՎԱՐ 2022

NEWSLETTER OF THE DIOCESE OF THE ARMENIAN CHURCH OF AUSTRALIA & NEW ZEALAND

ԹԵՄԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ԳՉ 1 Փետրուար – Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան Առաջնորդ Սրբազան հօր նախագահութեամբ, թեմական խորհուրդը գումարեց իր հերթական ժողովը: Ժողովը լսեց Սրբազան հօր գործունէութեան երկամսեայ տեղեկատուութիւնը եւ զայն գնահատեց: Ժողովը նաեւ լսեց երեք ծուխերու՝ Սուրբ Յարութիւն, Սուրբ Երրորդութիւն, Սուրբ Աստուածածին եկեղեցիներու հոգեւոր հովիւներուն եւ ծխական խորհուրդներու ներկայացուցիչներուն տեղեկատուութիւնը: Առաջին անգամ ըլլալով ժողովին մասնակից դարձաւ Արժ Տէր Միւռն Քահանայ Աւետիսեան, որ 28 Դեկտեմբերէն ի վեր ստանձնած է Ս. Երրորդութիւն եկեղեցոյ այցելու հոգեւոր հովիւի պաշտօնը: Ժողովին ներկայացուեցաւ նաեւ հաշուապահութեան ինչպէս նաեւ թեմի ռազմավարութեան մշակման յանձնախումբի տեղեկագիրները: Քննարկման նիւթ դարձան երիտասարդութիւնը, անոնց հոգեւոր դաստիարակութիւնը, ծխական արարողութիւնները եւ գերեզմանոցներու առնչուած հարցեր: Ժողովը վաւերացուց յառաջիկայ առցանց լսարանական դասախօսութիւններու հետ առնչուած առաջարկներ: Տրուած ըլլալով որ թեմական պատգամաւորական ժողովը տեղի պիտի ունենայ Մայիսի 14ին Մելպուրնի մէջ, ժողովը զբաղեցաւ տեղեկագիրներու եւ ժողովին կազմակերպչական հարցերով:

ԵՉ, 3 Փետրուար – Սրբազան Հօր եւ Թեմական խորհուրդի ճաշի հիւրն էր Ուիլուպիի նահանգային խորհրդարանական մասնակի ընտրութեանց թեկնածու Պրն Թիմ Ճէյմս, որ 12 Փետրուարի ընտրութեանց, ժողովրդային քուէներու մեծամասնութեամբ, փոխարինեց Նիու Սաութ Ուելլզ նահանգի հրաժարեալ նահանգապետուհի եւ Ուիլուպի քաղաքի նահանգային ներկայացուցիչ Օրիորդ Գլատիս Պերէճիքլեանը: Հրաւիրեալներուն շարքին էին նաեւ Վերապատուելի Գրիգոր Եումուշաքեան, Պրն Ճէյմսի երկու Հայ խորհրդատու անդամներ յանձինս՝ Օրիորդ Թալին Շամլեանի եւ Պրն Ժօզէֆ Օփոյեանի: Մաքիավելլիի ճաշարանատէրը յատուկ անկիւն մը վերապահած էր հիւրերուն: Սրբազան հօր կ'ընկերակցէին Թեմական խորհուրդի ատենապետն ու փոխատենապետը, տիարք Սարգիս Տէր Պետրոսեան եւ Ստեփան Գրգեաշարեան եւ Պրն Սարգիս Մուրատեան: Ճամբորդութեան պատճառով ներկայ չկարողացան ըլլալ Հայ Կաթողիկէ եւ Հայ Աւետարանական համայնքապետեր՝ Գերյարգելի Բարսեղ Ծ. Վարդապետ Սուսան-եան եւ Վերապատուելի Յակոբ Սարգիսեան: Օրիորդ Շամլեան հակիրճ խօսքերու մէջ ներկայացուց պարոն Ճէյմսը: Իր կարգին, վերջինս նախ իր շնորհակալութիւնը յայտնեց իրեն ի նպաստ տրուած այս պատիւին համար եւ խոստացաւ, որպէս խորհրդարանի անդամ, ամէն ճիգ ի գործ դնել զօրակցելու Հայ համայնքին եւ Հայ եկեղեցոյ: Ան մեծ գովասանքով արտայայտուեցաւ Օրիորդ Պերէճիքլեանի մասին, որպէս անխոնջ եւ անկեղծ ծառայող նահանգին մասնաւորապէս եւ Աւստրալիոյ ընդհանրապէս: Ան բարձր գնահատեց զինք նախորդողին



իրայասկություններն ու ձեռք բերած յաջողությունները եւ խոստացաւ անոր քայլերուն հետեւիլ: Սրբազան Հայրը յանուն Հայ համայնքին, Թեմական խորհուրդին եւ եկեղեցւոյ իր օրհնութիւնը տուաւ եւ քաջալերանքը արտայայտեց եւ ի սրտէ յաջողութիւն մաղթեց թեկնածու քաղաքագէտին: Զօրակցութեան խօսք արտասանեց նաեւ Վերապատուելի Եումուշաքեան: Պրն Ճէյմս խոստացաւ, յետ ընտրութեանց եւ ընդառաջելով թեմականներու առաջարկին, Առաջնորդարան այցելել, աւելի մօտէն ծանօթանալու Առաջնորդարանի տարած աշխատանքներուն եւ աւելի մանրամասնութեամբ ներկայացնելու իր աշխատանքային ծրագիրները: Միրալիր հանդիպումի աւարտին շնորհակալութեան խօսք յայտնեց Օրդ Թալին Շամլեան, յուսալով որ Պրն Ճէյմս - Հայ համայնք համագործակցութիւնը տարուէ տարի աւելի եւ աւելի կը զարգանայ:

Եշ., 3 Փետրուարի երեկոյեան – ՀՅԴ Աւստրալիոյ Վերդոնական Կոմիտէի անդամներէն պատուիրակութիւն մը այցելեց Առաջնորդարան, որ հիւրընկալուեցաւ Սրբազան Հօր, Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի, Թեմական Խորհուրդի Ատենապետ Պրն Սարգիս Տէր Պետրոսեանի եւ Փոխատենապետ Ստեփան Գրգեաշարեանի կողմէ: Կերդոնական Կոմիտէի ներկայացուցիչ Պրն Ներսէս Պալիօզեան ներկայացուց Կոմիտէի նորընտիր կազմը: Կողմերը անդրադարձան Պսակաձեւ ժահրի սահմանափակումներուն պատճառով բնական կեանքի դանդաղեցման եւ քննարկեցին միասնական աշխատանքի կարելիութիւնները Համայնքը, հայրենիքը, Արցախը, երիտասարդութիւնը, Հայ մշակոյթն ու հայեցի դաստիարակութիւնը յուզող բնագաւառներէն ներս եւ յայտնեցին համագործակցութեան իրենց պատրաստակամութիւնը յատկապէս համագաղութային աշխատանքներու մէջ: Կոմիտէի ներկայացուցիչը հակիրճ տեղեկութիւն տուաւ ՀՅԴի Արցախի մէջ զանազան մարզերու մէջ տարած կառուցողական աշխատանքին մասին իսկ Սրբազան Հայրը Մայր Աթոռին եւ Առաջնորդարանի Արցախի ի նպաստ տարած աշխատանքներուն մասին: Կողմերը անհրաժեշտ նկատեցին Աւստրալիայ համայնքին Արցախի ի նպաստ աշխատանքներ ծրագրելը եւ զանոնք իրականացնելը: Կողմերը հաստատեցին Հայ երիտասարդն ու Հայ պատանին համայնքային միութենական աշխատանքներուն մէջ ներառելու անյետաձգելիութիւնը ինչպէս նաեւ նոր սերունդը հայեցի դաստիարակութեամբ սպառազինելու միջոցները:



Մօտ մեկուկէս ժամ տեւած մտերմիկ հանդիպումի աւարտին, Սրբազան հայրը իր շնորհակալութիւնը յայտնեց եւ օրհնութիւնը տուաւ Կերդոնական Կոմիտէի անդամներուն եւ յաջողութիւն մաղթեց անոնց ազգանուէր գործունէութեան:

Եշ., 10 Փետրուար – Կարճ դադարէ մը ետք Սրբազան Հայրը 3 Փետրուարին վերսկսաւ շաբաթական հերթականութեամբ իր գլխաւորած Սուրբ Գրոց սերտողութեանց, որուն կը մասնակցին 15-ի շուրջ հաւատացեալներ՝ առցանց եւ դէմ առ դէմ: Յաւարտ այսօրուան սերտողութեան պահուն, Սուրբ Գրոց խմբակը տօնեց Սրբազան հօր եօթանասունամեակը, մասնակից տիկիներու ձեռքով պատրաստուած զանազան քաղցրաւենիներով: Նկատի առնելով Սրբազան հօր պատմագիտութեան յատկութիւնները, խումբը Սրբազան հօր





նուիրեց Հայոց պատմութիւնը հետաքրքրող գիրքեր: Ներկաները, Առաջնորդարանին մէջ թէ առցանց, կատարեցին իրենց բարեմաղթանքները: Սրբազան հայրը իր սրտաբուխ շնորհակալական խօսքին մէջ նշեց. «Այս խումբը հազուագիւտ անձերէ կազմուած խումբ մըն է, որուն շնորհիւ, հակառակ մեր դիմագրաւած տարբեր դժուարութիւններուն՝ կարողացանք շարունակել մեր տարիներ առաջ սկսած աշխատանքը, լսել Աստուծոյ խօսքը եւ զայն մեր հոգիներուն մէջ արժեւորել: Շնորհակալութեան խօսք ձեր բոլորին այս վերաբերումին համար սակայն աւելի՛ եւս շնորհակալ եմ որ դուք խթան հանդիսացաք Սուրբ գիրքը վերստին կարդալու, զայն ձեզի հետ կիսելու, որու շնորհիւ իմ կեանքս ալ աւելի հարստացաւ: Թող Աստուած առողջ պահէ ձեզ եւ ձեր ընտանիքի անդամները եւ մեր բոլորին տայ ուժ ու կորով՝ նոյն թափով շարունակելու մեր աշխատանքները»:

Ուրբ., 11 Փետրուար – Հայ Համայնքի Բարեկեցութեան Կեդրոնի(ՀՀԲԿ) խնամակալ վարչութիւնը մեծարանքի եւ երախտագիտութեան երեկոյ կազմակերպեց ի պատիւ Տէր եւ Տիկին Ստեփան եւ Հիլտա Գրգեաշարեանի: Պարոն Գրգեաշարեան վերջին 5 տարիներուն ձեռնբերեցութեամբ ատենապետեց ՀՀԲԿ-ի խնամակալ մարմինը եւ իր նախաձեռնութիւններուն շնորհիւ հաստատութիւնը հսկայաքայլ յառաջդիմութիւն արձանագրեց: Հանգրուանի մը հասցնելէ ետք ՀՀԲԿ-ն, Պրն Գրգեաշարեան դրօշը

փոխանցեց այլ ձեռներէց եւ այս մարզին մէջ թրծուած անձնաւորութեան մը, յանձին Տիկին Հերմինէ Փարթամեանի: Սրբազան հօր կողքին հրաւիրեալներու շարքին էր Արժ Տէր Աւետիս Քահանան, խնամակալութեան բոլոր անդամները, պաշտօնէութեան անդամներ Երեցկին Յասմիկ Համբարձումեան եւ Մարինա Չափրագեան իրենց ամուսիններու ընկերակցութեամբ: Իրենց սրտի խօսքերը արտասանեցին Տիկին Զեփիւռ Մուրատեան, Տիկին Հերմինէ Փարթամեան, որոնք բարձր գնահատեցին Պրն Գրգեաշարեանի *լիտորշիփի* կարողութիւնները եւ կատարած նախաձեռնութիւնները եւ խոստացան քալել անոր գծած ուղիով: Պրն Գրգեաշարեան իր կարգին իր շնորհակալութիւնը յայտնեց իր հեռաւոր եւ մօտաւոր անցեալի գործակիցներուն եւ պաշտօնէաներուն, որոնց շնորհիւ հսկայ աշխատանք տարուեցաւ եւ կը տարուի ծառայութեան բնագաւառէն ներս: Իր եզրափակիչ խօսքին մէջ Սրբազան հայրը բարձր որակեց Պրն Գրգեաշարեանի տրամադրած ժամանակը եւ տարած արդիւնաբեր եւ աստուածահաճոյ աշխատանքը ի նպաստ մեր մեծահասակ մայրիկներուն ու հայրիկներուն եւ մաղթեց որ ան ՀՀԲԿ-ի մօտիկ կը մնայ միշտ եւ իր ծառայութիւնը չի զլանար երբ պէտքը զգացուի:



Կիր., 13 Փետրուար – Սուրբ Երրորդութիւն եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւ Տէր Միւռն Քահանայ Աւետիսեանի եւ Ծխական Խորհուրդի հրաւերով Սրբազան Հայրը մասնակցեցաւ Սուրբ Պատարագին եւ կատարեց օրհնութիւնը սրբապատկերի մը նուիրուած Տէր եւ Տիկին Ժագ եւ Ռիթա Ներսէսեանի կողմէն: Սրբանկարը կը խորհրդանշէր Աստուածամայրն ու մանուկ Յիսուսը, որ, միւռնով օրհնուելէն ետք, զետեղուեցաւ մոմավառութեան սենեակին մէջ:

Սրբազան Հայրը օրհնեց նուիրատուները եւ շնորհաւորեց եկեղեցին ու հաւատացեալները եկեղեցին նոր սրբանկարով մը հարստանալուն առիթով: Ապա, Սուրբ Սարգիսի տօնին առիթով Սրբազան հայրը քարոզեց եւ օրհնեց Սարգիս եւ Մարտիրոս անուն կրող հաւատացեալները մաղթելով որ Աստուած զանոնք այդ սուրբերուն շնորհքով օժտէ: Իր քարոզին մէջ Սրբազան Հայրը պատմականը կատարեց Սուրբ Սարգիսին եւ անոր որդւոյն Մարտիրոսի քաջութեան եւ նահատակութեան: «Սուրբ Սարգիս Հայ ժողովուրդին համար սիրուած, հայացած սուրբ է, որոնց մասին կան պատմական տարբեր աղբիւրներ: Սուրբերը մեզ նման Քրիստոնէաներ են, որոնք կը զանազանութիւն իրենց բացառիկ գործունէութեամբ եւ մանաւանդ իրենց նահատակութեամբ» ըսաւ Սրբազանը: «Սուրբ Սարգիսի աճիւններէն մաս մը Հայաստան բերուեցաւ Մեսրոպ Մաշտոցի շրջանին եւ անկէ ետք Ս. Սարգիսի ասանդութիւնը մեծ տեղ գտաւ Հայաստանի մէջ: Կառուցուեցան եկեղեցիներ, բերդեր եւ գիւղեր Ս. Սարգիսի անունով: Ներսէս Շնորհալի Կիլիկիոյ մէջ աշխուժացուց Սուրբ Սարգիսի պաշտամունքը եւ փաստեց Յոյներուն որ Սուրբը նաեւ պաշտամունքի առարկայ է Ասորիներու մօտ: Այսօր ապրող ասանդութիւն է Ս. Սարգիսի տօնը: Չանազան երկիրներու մէջ քաղցրեղէն-



ներ, աղի բլիթներ կը պատրաստուին այս առիթով եւ մուրագներ կը խնդրուին "Սուրագատու եւ Արագահաս" Ս. Սարգիսին» բացատրեց Սրբազանը: Սրբազանը զգուշացուց նաեւ օտարամուտ ասանդութիւններէն, որոնց համահաւասար հայկականները ունինք: « Գիտնանք անոնց արժէքը եւ տէր կանգնիք անոնց» պատուիրեց Առաջնորդ Սրբազան Հայրը: Սուրբ Յարութիւն եկեղեցւոյ մէջ օրուան պատարագիչն էր Արժ Տէր Պարթեւ Քահանայ Գարագաշեան: Յաւարտ պատարագին տեղի ունեցաւ նշանուած, նոր ամուսնացած զոյգերու, երիտասարդներու, Սարգիս եւ Մարտիրոս անուն կրող հաւատացեալներու օրհնութիւն: Ապա, առաջնորդութեամբ երեք քահանայ հայրերուն, թափօրով ժողովուրդը դուրս եկաւ ուր յարակից պարտէզին մէջ տեղի ունեցաւ անդաստան իսկ Տեառնընդառաջի տօնին առիթով բոցավառուեցաւ ասանդական խարոյկը: Ասանդապահ հաւատացեալներ, երիտասարդ թէ տարեց, ցատկեցին խարոյկին վրայէն վերահաստատելով իրենց ընծայումը եկեղեցւոյ: ՄՅ եկեղեցւոյ Երիտասարդները դրամահաւաքի սեղան մը պատրաստած էին, ուր կը վաճառէին զանազան քաղցրեղէններ եւ աղի բլիթներ: Ներկաները քաջալեր հանդիսացան երիտասարդութեան կազմակերպած աշխատանքին:



Երեկոյեան, Տեառնընդառաջի տօնակատարութիւն տեղի ունեցաւ Սուրբ Երրորդութիւն եկեղեցոյ մէջ նաեւ: Միւռոն Քահանայ Աւետիսեան ժամերգութեան ընթացքին կատարեց Անդաստան ապա տուաւ ոգեշունչ քարոզ: Ան բացատրեց Քրիստոսի Տաճարին ընծայման խորհուրդը եւ հրաւիրեց նորածիններէն մինչեւ պատանեկութեան տարիքի երեխաները խորան՝ որպէս ընծայում եկեղեցոյ, յօրինակ Քրիստոսի: Ապա թափօրը դուրս ուղղուեցաւ եւ եկեղեցոյ շրջափակին մէջ, նոր ամուսնացեալ եւ նշանուած զոյգերու հետ միասին, Քահանայ հայրը վառեց ասանդական խարոյկը: Ան հակիրճ բացատրեց խարոյկին վրայէն ցատկելու իմաստը, որ կը նշանակէր թէ մեր պաշտամունքը կրակը չէր, որովհետեւ կեանքի կրակը Քրիստոս էր, մեր պաշտամունքի առարկան կրակի արարիչն էր՝ Աստուած: «Խարոյկին վրայէն ցատկելով մենք կրակը ոտնակոխ կ'ընենք եւ զայն արարողը կը փառաբանենք» եզրակացուց Տէր Միւռոն: Ապա նշանուած եւ նոր ամուսնացեալ զոյգերը հերթով ցատկեցին խարոյկին վրայէն: Տիկնանց յանձնախումբը պատրաստած էր յատուկ մոմեր, որոնք վառելով հաւատացեալները Քրիստոսի լոյսը իրենց հետ տարին իրենց տունները:



Գ2., 15 Փետրուար – Սրբազան հայրը նախագահեց Կալուածոց Յանյնախումբի հերթական ժողովին: Երկար տարիներու Կալուածոցի, Թեմականի եւ Ս. Երրորդութիւն Եկեղեցոյ Ծխական Խորհուրդի անդամ Պրն Կարապետ Ալաճաճեան, առողջական պատճառներով, հրաժարեցաւ իր պաշտօնէն որպէս խորհրդական անդամ Կալուածոց Յանձնախումբի: Սրբազան հայրը, յանուն թեմական կազմին, իր շնորհակալութիւնը յայտնեց Պրն Ալաճաճեանին իր երկարամեայ ծառայութեան համար եւ առողջութեան մաղթանքով տուաւ նաեւ իր օրհնութիւնը: Պարոն Ալաճաճեանը մեծ քաջալերանք ցոյց տուած է Փարոսին իր հիմնումէն մինչեւ օրս: Խխմբագրութիւնս իր շնորհակալութիւնը կը յայտնէ եւ Պրն Ալաճաճեանին կը մաղթէ առողջ ու արեւշատ օրեր:



Դ2., 16 Փետրուար – Ընդառաջելով Համազգային Արշակ եւ Սօֆի Գօլստըն Ճեմարանի տնօրէնութեան հրաւերին, Սրբազան Հայրը Գօլստըն Ճեմարանի շրջափակին մէջ հանդիսապետեց Ճեմարանի բարերարներուն հոգւոյն կատարուող ասանդական հոգեհանգստեան պաշտօնին: Հրաւիրեալներուն մաս կը կազմէին Արժանապատիւ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան եւ Տէր Միւռոն Քահանայ Աւետիսեան ինչպէս նաեւ Թեմական Խորհուրդի ատենապետ Պրն Սարգիս Տէր Պետրոսեան: Այլ հրաւիրեալներ՝ Վերա-

պատուելի Գրիգոր Եումուշաբեան, ՀՅԴ Դրօ Կեդր. Կոմիտէի, Համազգայինի, ՀՕՄԻ, ՀՄԸՄԻ, Երիտասարդաց Միութեան ներկայացուցիչներ, Ճեմարանի բարերարներ: Հոգեհանգստեան արարողութիւնը կատարեցին Քահանայ հայրերը, որմէ ետք բոլոր մասնակիցները հրաւիրուեցան Նալպանտեան սրահ, ուր տեղի պիտի ունենար Ճեմարանի վերամուտի պաշտօնական բացման

հանդիսությունը եւ աշակերտական պետերու եւ աշակերտական խորհուրդին նշանակներու օրհնությունն ու տոնույթինը:

Աւստրալիոյ եւ Հայաստանի քայլերգներու յոտնկայս ունկնդրութենէն ետք, 2021 տարուան պետեր Նանար Մարաշլեան եւ Լարա Մկրտիչեան բացուած յայտարարեցին հանդիսությունը: Անոնք նոր խորհուրդին ու պետերուն պատգամեցին աշխատիլ որպէս խումբ, նպատակաւոր դրուած եւ ծառայել առանց վարանելու: Անոնց խորհուրդն էր իրենց կրտսեր ընկերներուն ունենալ որպէս նշանաբան՝ «Կամենայլ Կարենալ Է»: Անոնք խրատեցին Ճեմարանի աշակերտական նոր ղեկավարությունը, որ առաջնահերթութիւն տայ Մայրենի լեզուի պահպանման եւ Հայ համայնքին ծառայութեան եւ ոչինչ խնայել հայապահպանման ի նպաստ տարուած աշխատանքներուն:

Հանդիսութեան ընթացքին գեղեցիկ առոգանութեամբ ասմունքեցին Լիւսի Հայրապետեան, Համո Սահեանի «Մեր Լեզուն» եւ Թիանա Մանուշեան՝ «Հայրենի Երկիր» բանաստեղծությունները:

Ճեմարանի Տնօրէն Պրն Էտի Տեմիրճեան իր խօսքը ուղղելով աշակերտական նոր ղեկավարութեան ըսաւ որ այս տարին ինքնագիտակցութեան եւ նոր մարտահրաւերներու տարի է եւ յանուն տնօրինութեան եւ ուսուցչական կազմին պատրաստակամութիւն յայտնեց սատար հանդիսանալու անոնց բոլոր մարզերու մէջ, որպէսզի անոնք իրենց պարտականությունը լաւագոյնս կարենան կատարել: Պրն Տեմիրճեան իր շնորհակալությունը յայտնեց անցեալի եւ այժմու բարերարներուն հայապահպանման ի նպաստ իրենց գիտակից զօրակցութեան եւ առատաձեռնութեան համար եւ հակիրճ տեղեկութիւն տուաւ 2021-ին HSC-ի քննութեանց Ճեմարանի բերած յաջողութեանց մասին:

Հալէպի Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանի Աւստրալիոյ Շրջանաւարտից Միութեան կողմէ Պրն Վիգէն Գալլօլեան տնօրէնին յանձնեց 1000 Տոլարի չէք մը, որ 2016 թուականէն ի վեր տեղի կ'ունենայ ամենամեայ դրութեամբ:

Մերլի Պեօճիւքեան եւ Գրիգոր Նալպանտեան, հայերէն եւ Անգլերէն լեզուներով Աստուածաշունչէն կատարեցին ընթերցումներ, որմէ ետք

տեղի ունեցաւ Ճեմարանի հիմնադիր անդամներու եւ բարերարներու պարգևատուութեան արարողություն: Համազգայինի Կեդրոնական վարչութեան կողմէ Աւստրալիոյ Համազգայինի Շրջանային Վարչութեան ատենապետ Պրն Հերոս Գրիգորեան Կեդր. վարչութեան շքանշաններով զարդարեց Տոքթ. Փօլ Սարեանի եւ Պրն Վազգէն Փայլակեանի կուրծքերը: Յուզիչ երեւոյթ



Էր երբ երկու պարգևատրեալներուն Ճեմարան յաճախող թոռները բեմ հրաւիրուեցան իրենց մեծ հայրերուն յանձնելու Պէլրութէն ուղարկուած շնորհաւորագրերը: Պրն Գրիգորեան բարձր գնահատեց պարգևատրուող զոյգին մօտ 40 տարի առաջ ունեցած տեսլականը ամենօրեայ երկրորդական վարժարան հիմնելու: Յիշեցնէնք որ Գօլստըն Ճեմարանը արդէն կը թեւակոխէ իր 36րդ տարին: Շրջանային վարչական Տիկին Ալիս Մանուկեան կարողաց յոբելեարներուն կենսագրականները:

Խօսք առնելով, Պրն Փայլակեան ըսաւ որ շնորհիւ իրերայաջորդ խնամակալ մարմիններու, տնօրէններու, ուսուցիչներու, ծնողներու եւ աշակերտներու իրենց տեսլականը իրականութիւն դարձաւ: Ճեմարանը հիմ եղաւ Հայ ընտանիքներու կազմութեան, Հայ ղեկավարութեանց եւ Հայկական պահանջատիրութեան գործիչներու դարբնումին: Իր կարգին, Տոքթ Սարեան ըսաւ որ այս շքանշանը կ'ընդունի յանուն անցեալի բոլոր ռահվիրաներուն եւ բարերարներուն եւ իր ուրախությունն ու երախտագիտությունը յայտնեց եզրակացնելով. «բոլորին համագործակցութեամբ, մեր բոլոր ցանած հունտերը այսօր դարձած են ծառեր»:

Պրն Տեմիրձեանի ընկերակցութեամբ Սրբազան Հայրը բեմ բարձրացաւ եւ կատարեց օրհնութիւնը պետերուն եւ աշակերտական խորհուրդի անդամներու նշանակներուն: Աշակերտները մէկ առ մէկ բեմ բարձրացան եւ Սրբազան հօր ձեռքէն ստացան իրենց օրհնուած նշանակները: Ապա, եկաւ այն յուզիչ պահը երբ խորհուրդի անդամ աշակերտները դարձան դէպի իրենց աշակերտ ընկեր-ընկերուհիները եւ երդուեցան Քրիստոսի առաջ որ հաւատարիմ պիտի մնան իրենց պաշտօնին եւ անսակարկ պիտի ծառայեն իրենց ընկերներուն եւ վարժարանին: Ընտրուած նոր պետերուն անունները յայտարարուեցան՝ Օրդ. Գառնի Պօղոսեան եւ Պրն Յակոբ Լեւոնեան, որոնք այդ ժամէն ստանձնեցին հանդիսավարութեան պաշտօնը:

Իրենց խօսքերուն մէջ, նոր պետերը խոստացան ըլլալ օրինակելի, ըլլալ ձայնը աշակերտութեան եւ բարձր պահել դպրոցին անունը: Անոնք խոստացան անմնացորդ ծառայել Հայ համայնքին:


Բեմ հրաւիրուեցաւ Սրբազան Հայրը: Ան իր սրտի խօսքը սկսաւ « Փառք Աստուծոյ որ վերջապէս ունեցանք առիթը Հայ շունչը զգալու այս սիրելի յարկէն ներս»: Խօսքը ուղղելով նորընտրեալ աշակերտական խորհուրդին, Սրբազանը ըսաւ. «Կեանքը լեցուն է անակնկալներով որոնց պէտք է միշտ պատրաստ ըլլալ եւ նոր ձեւեր գտնել զայն շարունակելու: Եւ այս ճեմարանը ուսման կողքին ձեզի նաեւ այդ կը սորվեցնէ»: Շարունակելով՝ «Քիչ առաջ հոգեհանգիստ կատարեցինք բարերարներուն: Սակայն անոնք չեն մեռած, անոնք կ'ապրին, որովհետեւ, ինչպէս արտայայտուեցան այսօրուան երկու յորելեարները, անոնց տեսլականը, շնորհիւ նուիրեալներու, իրականութիւն դարձաւ: Այսօրուան պայմաններուն մէջ գործողները իրենց տեսիլքը ունին եւ աւելի մեծ երազներ, որոնք պիտի իրականանան»:



նացնեն մեր այսօրուան աշակերտները՝ վաղուան ղեկավարները: Կը շնորհաւորեմ բոլորդ, մենք բոլորս հաւատք ունինք Հայ դպրոցի առաքելութեան: Հայու հաւատքով եւ միասնական աշխատանքով կրնանք յաղթահարել մեր առջեւ ցցուող բոլոր դժուարութիւնները եւ կերտել վաղուան պայծառ ապագան», եզրակացուց Սրբազան հայրը:

Յաւարտ հանդիսութեան տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:

ԴՂ 16 Փետրուար – Սրբազան Հայրը Առաջնորդարանին մէջ ընդունեց Տէր եւ Տիկին Լէն եւ Արմինէ Ուիքսը, որոնք, Պրիսպըընը թողելով կը մեկնին Հայաստան վերջնականօրէն հաստատուելու այնտեղ, յաջողցնելու համար երկու կարեւոր ծրագիրներ, գորս սկսած են գործնականացնել արդէն մի քանի տարիէ ի վեր: Փարոսի մէջ անդրադարձած ենք այս ծրագիրներուն մի քանի անգամ, անոնք են՝ «Որդեգրիր Գիւղ Մը» եւ Բացօթեայ Մշակութային Թանգարան մը Արեւնիի շրջանին մէջ: Փետրուար 19-ին, Տրէնչս Ֆօրէսթի Արարատ Կեդրոնին մէջ կազմակերպուեցաւ դրամահաւաք, ոչ միայն դէմ առ դէմ այլ նաեւ առցանց:



Սրբազան Հայրը իր օրհնութիւնը տուաւ Ուիքս ամուլին: Իր պատգամին մէջ Սրբազանը շնորհաւորեց Ուիքս ընտանիքը որ այս օրերուն կը մեկնին նեցուկ հանդիսանալու Հայաստանին եւ Արցախին, օրինակ հանդիսանալով բոլորիս: Սրբազանը ըսաւ որ Աւստրալիոյ Հայ համայնքին հետ կապը յարատեւ ըլլայ եւ վստահեցուց որ համայնքը պիտի քաջալերէ եւ նեցուկ կանգնի անոնց հոյակապ ծրագիրներուն:



Եշ., 17 Փետրուար – Սրբազան հոր 70 ամեակի շնորհաւորանքի համար Առաջնորդարան այցելեցին Սուրբ Յարութիւն Եկեղեցւոյ Ծխական Խորհուրդի անդամները գլխաւորութեամբ Հոգեւոր հովիւ Արժ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի: Յանուն ծխական խորհուրդին, ատենապետ Պրն Պետրոս Զօրլու կատարեց իր բարեմաղթանքները, վեր առնելով Սրբազան հոր օրհնաբեր աշխատանքին դրական արդիւնքները, եկեղեցական թէ համայնքային մակարդակներով: Իրենց սրտի խօսքերը ըսին նաեւ վարչական անդամները: Քննարկուեցան եկեղեցական եւ ծխական հարցեր,

մանաւանդ՝ Պսկաաձեւ ժահրի սահմանափակումներու հեշտացման հետ առնչուած:

Ուրբ., 18 Փետրուար – Նոյն առիթով, Առաջնորդարան այցելեցին Առաջնորդարանի Տիկնանց Յանձնախումբի անդամուհիները: Միրալիբ մթնոլորտի մէջ, ընթրիքի սեղանին շուրջ, յանուն Յանձնախումբին, ատենապետուհի Երեցկին Սօնա Բաթանեան արտասանեց սրտի խօսք, շնորհաւորեց եւ կատարեց անկեղծ բարեմաղթանք արեւշատութեան եւ առողջ կեանքի: Իր կարգին, Սրբազան Հայրը իր երախտագիտութիւնը յայտնեց Տիկնանց Յանձնախումբի բոլոր անդամներուն, անցեալի թէ ներկայի, որոնք իրենց ճաշակաւոր եւ որակաւոր հիւրասիրութեամբ բարձր մակարդակի ձեռնարկներ կազմակերպեցին Առաջնորդարանին մէջ, հպարտութիւն պատճառելով իրեն եւ Թեմական Խորհուրդին: «Դուք Առաջնորդարան կը մտնէք ձեր տան պէս, աշխուժ, ծառայելու բարձր գիտակցութեամբ, նուիրումով» եզրակացուց Սրբազանը: Աւելի քան երկու ժամ տեւած մտերմիկ այս հանդիպումը աւարտեցաւ Սրբազան Հօր 70 ամեակի կարկանդակի հատումով: Աւարտին՝ Սրբազան հայրը Էջմիածնի կրծքանշանակներով պատուեց տիկիները, որոնք վերահաստատեցին Առաջնորդարանին իրենց զօրակցութիւնը, գիտակից՝ Առաջնորդարանի առաքելութեան:



Կիր., 20 Փետրուար – Շաբաթ 19 Փետրուարը տօնն էր Սուրբ Սահակ Պարթեւի Հայրապետին: Հայկազուն Սրբազան այսպիսի առիթներ չի փախցնէր ժողովուրդը լուսաւորելու, դաստիարակելու կարեւոր սուրբերու, անձնաւորութիւններու կամ իրադարձութիւններու մասին: Արդ, Սուրբ Յարութիւն Եկեղեցւոյ մէջ, ուր պատարագիչն էր Արժ. Տէր Պարթեւ Աւագ Քահանայ Գարագաշեան, քարոզեց Սրբազան Հայրը բնաբան ունենալով՝ «Ով որ ծարաւ է, թող գայ ինձի իր ծարաւը յագեցնելու համար»: Տառաջիօրէն գործադրուած մեր հոգեւոր հայրերուն կողմէ, անոնք մօտեցած են Տիրոջ՝ հոգեկան յագեցում գտնելու նպատակով: Ասոնցմէ մին է, իր հսկայ գործերուն եւ իր ազգին ու Աստուծոյն համակ նուիրուածութեան համար սրբութեան արժանացած Սուրբ Սահակ Պարթեւի հայրապետը: «Սահակ հայրապետ ունեցաւ հոգեկան թռիչք տառապանքի պայմաններուն մէջ, սակայն դիմացաւ զօրանալով Քրիստոսով» ըսաւ

Սրբազանը: Սուրբ Սահակ վերջին կաթողիկոսը եղաւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի տոհմէն, իշխելով 50 տարի: Ան տեսաւ Հայաստանի փառքի օրերը եւ անոր տկարացումը, տեսաւ նախարարներու անմիաբանութիւնը եւ պառակտումը: Վռամշապուհ արքային զաւակը չեղաւ արժանի ժառանգողը գահին, ան խելամիտ չէր, ոչ ալ փորձառու: Այնքան տկար էր որ նախարարները որոշեցին երթալ Պարսկաստան եւ Պարսից արքային թագաւորութիւնը խնդրել Հայաստանի վրայ: Սակայն ուրիշ կարծիքի էր Կաթողիկոսը: Այն ատեն էր որ ըսաւ իր նշանաւոր խօսքը որ մինչեւ օրս ի գօրու խրատ է բոլորիս՝ «ՄԵՐ ՀԻՒԱՆԴ ԳԱՌՆՈՒԿԸ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ Է ՔԱՆՕՏԱՐԻՆ ԱՌՈՂՋ ԳԱՅԼԸ»: Նախարարները չհասկցան պատգամը եւ Հայաստանը անգամ մը եւս ինկաւ պարսկական ուղիղ լուծին տակ: Սահակ Պարթեւ, որ սատար հանդիսացողն էր Մեսրոպ Մաշտոցի, գործակիցը՝ Վռամշապուհ արքային, գահընկեց եղաւ Պարսիկ իշխանութեան կողմէ եւ փոխարինուեցաւ Քորեպիսկոպոսով մը, որպէս տեղապահ եւ դրուեցաւ տեսակ մը տնային կալանքի տակ՝ աքսորի մէջ: Սակայն ժողովուրդը զի՛նք համարեց իր կաթողիկոսը: «Սահակ Պարթեւ հոգեւոր արժեքներով եւ գրականութեամբ զինեց Հայ ժողովուրդը, շարունակական աշխատանքով հոգեւոր գիր ու գրականութիւն եւ հոգեմտաւոր միջնաբերդ ստեղծեց եւ սրբացաւ, ան իր ծարաւը յագեցնելու համար խմեց Քրիստոսի անմահական ջուրէն: Մենք ալ, տարբեր սերունդներ, ունինք եւ պիտի ունենանք մեր դժուարութիւնները, հետեւաբար պիտի գիտնանք նայիլ Քրիստոսի ու խմել Անոր անմահական ջուրը, յօգուտ յաղթակա՛ն ն ապագայի» իր խօսքը եզրափակեց Սրբազան հայրը:



Գ2., 22 Փետրուար – Սրբազան հայրը նախագահեց Թեմական Խորհուրդի առցանց արտահերթ ժողովին, որուն օրակարգը կը վերաբերէր գերեզմանատուներու հայկական բաժիններու մէջ վերադասաւորումներու:



Դ2., 23 Փետրուար – Սրբազան հայրը նախագահեց Լսարանական աւանդական ձեռնարկին: «Լսարանական առցանց երեկոները» տեղի կ'ունենան ամսուան վերջին Չորեքշաբթին: Նոր Տարուան, Սուրբ Ծննդեան եւ Աւստրալիոյ մէջ ընդհանրապէս արձակուրդի եղանակին՝ Դեկտեմբեր 2021-ին եւ Յունուար 2022-ին լսարանական հանդիպումներ տեղի չունեցան: 2022-ի առաջին ձեռնարկին դասախօսն էր Հայկազուն Սրբազան Հօր Էջմիածնի մէջ աշակերտած, երաժիշտ, երգեհոնահար եւ խմբավար Նիւ Եորք բնակող, ԱՄՆ Արեւելեան թեմի միաբան՝ Հոգեշնորհ Տէր Մամիկոն Վարդապետ Քիլէճեան: Հանդիսավար՝ Բարեշնորհ Պօղոս Սարկաւազ Քիլէճեան: Նիւթ՝ «Հայ Հոգեւոր Երաժշտութիւնը»: Ակնդիրներու եւ ունկնդիրներու մեծամասնութիւնը Սիտնիաբնակ Հայեր էին, սակայն առցանց միացած էին Պէրթուօն, Երեւանէն, Պարսկաստանէն, Քուէթէն, Տուպայէն, Նոր Զելանտայէն, Թորոնթոյէն, Նիւ Եորքէն եւ Լոս Անճելըսէն հաւատացեալներ եւ հոգեւոր հայրեր: Սակաւ թիւով, Հայ հոգեւոր երաժշտութեան հանդէպ յարգանք ցուցաբերող ոչ Հայեր ալ միացան Նոր Զելանտայէն:

Հանդիսավար Պողոս Քելեշեան կարդաց Հայր Սուրբին կենսագրությունը որով ետք Հոգեշնորհ Հայր Սուրբը նախ իր շնորհակալության եւ երախտագիտության զգացումները փոխանցեց իր ուսուցչին՝ Հայկազուն Սրբազան հօր, որուն երկար տարիներէ ի վեր չէր հանդիպած: Երկլեզու դասախօսությունը սկսաւ Եկմալեան եւ Կոմիտասեան Պատարագներու մասին բացատրություններով: Բաղդատություն մը ընելով այլ եկեղեցիներու մէջ տեղի ունեցող ամէն Կիրակի փոփոխություն կրող պատարագներու հետ, Հայր Սուրբը ըսաւ որ մեր Պատարագներուն նոյն երգեցողությունը կը կրկնուի, եւ որ հաւատացեալները բնաւ ձանձրոյթ չեն զգար «որովհետեւ, այս Պատարագները Աստուծոյ կողմէ ներշնչուած են ինչպէս մեսրոպեան այբուբենը: Երբ Պատարագ կ'ունկնդրենք՝ այլ բան չենք ուզեր լսել, ան մեր հոգիներուն խորքն է որ կը թափանցէ» բացատրեց Հայր Սուրբը: Ոչ Կոմիտաս, որ Եկմալեանի աշակերտն էր, ոչ Մակար Եկմալեան երգեհոնահար չէին, անոնք դաշնամուրին ծանօթ էին եւ դաշնամուրի համար գրած են իրենց ստեղծագործությունները: Մինչդեռ Հայր Սուրբը կ'աշխատի քառաձայն եւ եռաձայն երկու պատարագները գրել երգեհոնի համար, որոնց վրայ տարիներէ ի վեր կ'աշխատի եւ կը յուսայ յառաջիկային զայն ամբողջացնել: Այս եղանակները, որոնք հիմնուած են մեր հայկական 8 ձայներուն վրայ (բձ, դկ, գկ եւ այլն) հանձարեղ անձերու կողմէ համադրուած են եւ հասած են մեզի:

Հայր Սուրբը բացատրեց նաեւ թէ մեր հոգեւոր երաժշտությունը շաղախուած է մեր ազգային երաժշտութեան հետ եւ հոն է անոր ակունքը: Այսպէս, ան ունկնդիրներուն լսել տուաւ Ճիւան Գասպարեանի տուտուկով մեկնաբանուած «Տլէ Եաման»ը եւ երգեհոնի վրայ դիւթիչ հանդարտութեամբ ինք նուազեց «Տէր Ողորմեա»: Բաղդատելով երկուքը ի յայտ բերաւ որ երկուքը նոյն «*Սօտր*» ունէին: Հայր Սուրբը նաեւ տուաւ բազում այլ օրինակներ, ուր բացայայտօրէն կը տեսնուի թէ եկեղեցական երաժշտությունը որքան մեր աշխարհիկ մշակոյթին արտացոլացումն է: Երաժշտասէրներուն համար որքան հետաքրքրական իրականություններ պարզուեցան Հայր Սուրբին դասախօսութեամբ, որոնցմէ մին էր Ռուսական ազդեցությունը Եկմալեանի Պատարգին մի քանի շարականներուն եղանակ-



ներուն վրայ: Պատճառ: Եկմալեան եղած էր աշակերտը յայտնի երաժիշտ Բիմսփի Քորսաքոֆին եւ կրած անոր ազդեցությունը: Այլ օրինակ, որուն համար Եկմալեանի աշակերտը Կոմիտաս քննադատած է իր ուսուցիչը, որն է Տէրունական աղօթքի մէջ բառերու վրայի շեշտաւորումը: Եկմալեանի «Հայր մերը» երբ կ'երգենք, «մեր»ը կ'երկարենք, «մեր» բառին վրայ է շեշտը, մինչ Կոմիտասեանի պարագային «Հայր» բառն է շեշտուած: Եւ իրօք, թէեւ մենք ասոր չենք անդրադառնար, սակայն տրամաբանօրէն «Հայր» բառն է կարելոր բառը եւ ոչ «մեր»ը: Հայր Մամիկոն իր տպաւորիչ ձայնով երգեց երկու «Հայր Մեր» ները եւ արդէն բացատրությունը հասկնալի դարձաւ բոլորին: Այսպիսի ուսանելի բաւական մանրամասնություններ կը պարունակէր դասախօսությունը: Հայր Սուրբը նաեւ ուզեց որ զինք ունկնդրողները մտիկ ընեն ամերիկահայ երաժիշտ Ալան Յովհաննէսի (1911-2020) Հայկական Բափստոններէն մին, ուր դարձեալ «*Սօտր*» նոյնն էր ինչ որ կարգ մը եկեղեցական շարականներ: Դարձեալ պիտի հարցնենք ինչ է պատճառը. Ալան Յովհաննէս 10 տարի որպէս երգեհոնահար ծառայած է Պոսթոնի մէջ Հայ Առաքելական եկեղեցոյ...:

Հայր Սուրբին պատգամն էր օտարին ցոյց տալէ աւելի մենք պէտք է տրվինք մեր երաժշտությունը եւ անդրադառնանք անոր հարստութեան: Պողոս սարկաւազ, արհեստավարժ հանդիսավար, Հայերէնով եւ անգլերէնով կատարեց տեղին միջամտություններ եւ տուաւ յաւելեալ բացատրություններ: Ան առիթ տուաւ մասնակցողներուն ուղղելու իրենց հարցումները, որոնց Հայր Սուրբը տուաւ սպառիչ պատասխաններ: Աւարտին՝ իրենց գոհունակությունը յայտնեցին Փրոֆ Արամ Մինասեան, Դոկտ Հրայր Ճեպէճեան, Տէր Աւետիս Քինյ Համբարձումեան:

Սրբազան հայրը իր փակման խօսքին մեջ անդրադարձաւ իր աշակերտին փրոֆէսիոնալիզմին եւ անոր հարուստ պաշարին, որմէ մեզի այսօր փոքր բաժին հանած էր սակայն «ասով չենք գոհանար» ըսաւ Սրբազանը: Ան առաջարկեց Հայր Սուրբին որ կարգ մը եկեղեցական եզրոյթներ բացատրէ ունկնդիրներուն, աւելի մատչելի դարձնելու համար դասախօսութիւնը: Սրբազանը բարձր գնահատեց Հայր Սուրբին յամառ աշխատանքը երաժշտական մարզին մէջ՝ հակառակ դիմագրաւած բազում դժուարութիւններուն եւ խոչնդոտներուն: «Հակառակ այն իրողութեան որ հոգեւոր երաժշտութիւնը իմ բնագաւառս եղած է, սակայն այս դասախօսութենէն շատ բան սորվեցանք բոլորս եւ անձամբ՝ ես» եզրակացուց Սրբազանը: Սրբազան հօր շնորհակալական խօսքերն ու քաջալերանքը հրճուանքով լեցուցին Հայր Սուրբին հոգին:

Հայր Սուրբը ունկնդիրներուն ի սպաս դրաւ, իրենց նօթաներով, Կոմիտասի Հայր Մերը, Գարուն ա, Այսօր ուրբաթ է, Հայր Առաքող եւ Տաղ Ոսնկուայի, զորս Առաջնորդարանը իմէլով յղեց բոլոր մասնակիցներուն:

Հայր Սուրբը իր դասախօսութեան երկրորդ մասը պիտի տայ առցանց՝ Մարտ 30-ին:

Սրբազան Հօր «Պահպանիչ»ով վերջ գտաւ համարեա երկու ժամ տեւած այս անգուգական երեկոն:

Եշ., 24 Փետրուար – Փառք Աստուծոյ որ այս տարի եւս կարելի եղաւ Սուրբ Վարդանանց Հերոսներու յիշատակին մատուցել Եպիսկոպոսական Պատարագ, մասնակցութեամբ Սիսնիի հայկական երկու ամենօրեայ վարժարաներու Համազգայինի Գօլստըն Ճեմարանի եւ ՀԲԸՄ Ալեքսանտր Վարժարանի 200-ի շուրջ աշակերտութեամբ եւ ուսուցչական կազմին: Սուրբ Յարութիւն եկեղեցոյ մէջ Պատարագիչ Առաջնորդ Սրբազան հօր՝ Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արք Նաճարեանին սպասարկեցին Արժանապատիւ հոգեւոր հայրեր՝ Տէր Նորայր Աւագ Քահանայ



Բաթանեան, Տէր Պարթեւ Աւագ Քահանայ Գարագաշեան, Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան եւ Բարեշնորհ Սարկաւազներ՝ Վարդան Էլմասեան եւ Պօղոս Քէլէշեան: Ճաշու զիրքը կարդացին Հայերէնով՝ Ալեքսանտր Վարժարանի տնօրէն Պրն Մանուկ Տէմիրճեան իսկ անգլերէնով՝ Գօլստըն Ճեմարանի տնօրէն Պրն Էտի Տէմիրճեան: Տեղի ունեցաւ Հայրապետական Մաղթանք: Յուզիչ երեւոյթ էր տեսնել եւ ունկնդրել աշակերտութեան մասնակցութիւնը Պատարագին «Հայր Մեր»ով, յոյսը ներշնչելով որ Աւստրալահայ եկեղեցին իր ապագայ պահապանները իր գրկին մէջ արդէն ունի:

Սրբազան հայրը իր քարոզին որպէս բնաբան ունէր պատմահայր Մովսէս Խորենացիի «Թեպէտ փոքր ածու ենք եւ թիւով շատ սահմանափակ ու զօրութեամբ թոյլ եւ շատ անգամ օտար թագաւորութիւններու կողմէ նուաճուած, բայց եւ այնպէս աշխարհի մէջ գրելու եւ յիշատակելու արժանի շատ սխրագործութիւններ ենք կատարած»: Այս ցուցանիշով Խորենացին գրեց իր պատմութիւնը Ադամ Եւայէն սկսեալ մինչեւ 428 թուական՝ Արշակունեաց անկումը: Սրբազանը անդրադարձաւ այն իրողութեան որ 1500 տարիէ ի վեր կը տօնենք յիշատակը Վարդանանց: Բնական է որ պատճառ ունինք: Կը տօնենք, որովհետեւ Աւարայրի ճակատամարտը ՀԱՅ ՀՈԳԻԻՆ յաղթանակն էր: «*Երբ Պարսից արքայ Յազկերտ նամակ գրեց Հայ դեկավարութեան ընդունելու Մագդէական կրօնքը, արդէն ուշացած էր, որովհետեւ Հայ հասարակ մարդն իսկ Քրիստոնէութիւնը իր սրտին մէջ ընդունած էր շնորհիւ Գիրերու*

Գիւտին եւ իւրաքանչիւր Հայու երդիքին վրայ կը ծածանէր ապստամբութեան դրօշ, հետեւաբար Պարսիկները տեղի պիտի տային ժողովրդային այս կեցուածքին առաջ: Նոյնը պատահեցաւ Սարտարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսէի ճակատամարտերուն պարագային, երբ, յանուն հայրենիքին, իւրաքանչիւր Հայ նահատակութեան պատրաստակամութիւն յայտնած էր, Կաթողիկոսէն մինչեւ դեկավարութիւն եւ պարզ շինական»: Իր պատգամը տալով աշակերտութեան Սրբազանը ըսաւ. « Այսօր պատմութիւնը կը կրկնուի: Դուք այսօր պիտի գիտակցիք թէ ինչ կը նշանակէ Հայ ըլլալ եւ Հայ մնալ: Այդ չի պատահիր Հայ անուն կրելով միայն այլ ՀԱՅ ԶԳԱԼՈՎ ԵՒ ԱՊՐԵԼՈՎ: Մեր բոլորին պայքարը մեր տուններուն, դպրոցներուն, միջավայրին մէջ կը տարուի ամէն օր: Այս ճակատամարտերուն մէջ յաղթական դուրս պիտի գաք դուք: Այսօր եկած էք հաղորդուելու, ինչպէս Վարդանանք հաղորդուեցան պատերազմի դաշտ չգացած: Դուք ալ իրենց նման բոլոր դժուարութիւններուն պիտի դիմանաք: Ամէն մէկ սերունդ իր կոհիւր ունի, դիւանագիտութեան, մշակոյթի եւ ուսման բնագաւառներուն մէջ: Մեր իրաւունքներուն տիրանալու համար Հայ դպրոցը մեծ գործ կը կատարէ: Ափսոս որ քաղքենի եւ կենցաղային պատճառներով շատ Հայեր իրենց զաւակները Հայկական վարժարան չեն ուղարկեր: Հայ դպրոց յաճախելով դուք արժանի զաւակներն ու փոխանորդները պիտի ըլլաք Վարդաններու եւ Սարտարապատի ու Արցախի մեր հերոսներուն»:



Սրբազան հօր ոգեշունչ եւ խրախուսող քարոզէն ետք աշակերտութիւնը կատարեց խոստովանանք եւ հաղորդուեցաւ: Տնօրէն Մանուկ Տէմիրճեան ծնկաչոք կարդաց «Խոստովանանք»ը: Յաւարտ Սուրբ Պատարագին, աշակերտութիւնն ու ուսուցչական կազմը ճաշի հիւրերը եղան Ս. Յարութիւն եկեղեցոյ Տիկնանց Յանձնախումբին: Այս շնորհակալ աշխատանքը վերջին 7 տարիներուն սիրայօժար կը կատարեն Յանձնախումբի ազնուափայլ տիկնայք եւ օգնականներ, ցուցաբերելով իրենց գուրգուրանքը մեր մեծցող Հայ սերունդին:

Ճաշէն ետք աշակերտութիւնը վերադարձաւ եկեղեցի, ուր իրագործուեցաւ ոգեւորող եւ յուզիչ գեղարուեստական յայտագիր մը՝ երգեր, ասմունք անհատական թէ խմբային, ինչպէս նաեւ խմբերգներ, համադրուած Ալեքսանտր վարժարանի Հայերէնի ուսուցչուհի Տիկին Սեդա Քեօշքեւեանի եւ Գօլստըն Ճեմարանի Հայերէնի ուսուցչուհի Տիկին Արփի Դաւիթեանի կողմէ: Երկու վարժարաններու աշակերտները միասին երգեցին «Հօր Հայաստան» երգը, ստեղծելով մեծ խանդավառութիւն: Ստորեւ կը ներկայացնենք յայտագիրը:



ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՕՆ
ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԵԿԵՂԵՑԻ
ՀԲԸՄ ԱԼԵՔՍԱՆՏՐ ՎԱՐԺԱՐԱՆ և ԳՕԼՍՏԸՆ ՃԵՄԱՐԱՆ
24-2-2022

➤ Բացման Խօսք Գրիգոր Նալպանտեան	ԺԱ Կարգ	ԳՃ
➤ Արտ. «Քաջն Վարդան Մամիկոնեան, Լիօ Սթոպլե, Սիրակ Գասսիս, Ալեքսանդր Խաչատուրեան	Ե. Կարգ	ԱՎ
➤ Ասմունք. «Իմաստն Աւարայրի» Ցոլեր Նազարեան, Վանի Կարապետ, Մարինա Պոստոյեան, Ռոզի Մարտիրոսեան, Շահէն Վարժապետեան	Ժ/ԺԱ Կարգ	ԳՃ
➤ Երգ «Վարդանանց Տօն»	Աշակերտութիւն	ԱՎ
➤ Արտ. «Եկեղեցին Հայկական» Սօսի Միքայելեան, Ճեսիքա Միսիսեան, Վարդի Կարապետ, Ցոլեր Նազարեան	ԺԱ Կարգ	ԳՃ
➤ Արտ. «Արի Հայեր» Սեվանա Բարսամեան, Ծիլա Միքայելեան	Դ. Կարգ	ԱՎ
➤ Արտ. «Ես Վարդանն Եմ» «Հայ Եմ Ես»	Մ/Պ	ԱՎ
➤ Երգ «Կամաւորներ» Պետ Աշակերտ- Յակոբ Լեւոնեան		ԳՃ
➤ Արտ. «Վարդան Մամիկոնեան» Սօֆիա Իրիօլա, Էլենա Ճիպեան, Մարգիս Տեմիրճեան, Սգարլէթ Հիրլեան, Գոհար Համբարձումյան	Բ. Կարգ	ԱՎ
➤ Ասմունք «Արծի Հայաստանի» Արաքօ Եագուպեան	ԺԱ Կարգ	ԳՃ
➤ Ասմունք «Աւարայրում» Քլօի Իրիօլա, Մարթին Անանյան, Ադէլին Գալստեան	Զ. Կարգ	ԱՎ
➤ Երգ «Քաջ Վարդան»	Աշակերտութիւն	ԱՎ
➤ Արտ. «Քաջն Վարդան Մամիկոնեան» Լիա Պալքէճեան	Գ. կարգ	ԱՎ
➤ Արտ. «Հպարտ Եմ Ես» Դաւիթ Էքմէքճեան	Թ. կարգ	ԳՃ
➤ Արտ. «Հայրորդի Եմ» Ալեքս Գալստյան	Ա. Կարգ	ԱՎ
➤ Երգ «Հօր Հայաստան»	Աշակերտութիւն	ԳՃ և ԱՎ
➤ Փակման և Երախտագիտական Խօսք	Պետ աշակերտուիի Ադէլին Գալստեան	ԱՎ

Նախքան Սրբազան հօր օրհնութեան խօսքը, Արժ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան, յանուն Ս. Յարութիւն Եկեղեցոյ Ծխական Խորհուրդին, գիրքերով պարգեատրեց վարժարաններէն երեք աշակերտներ՝ Սիրակ Գասսիս, Շողիկ Ճըլըգեան եւ Արէն Գրիգոր, իրենց բարութեան, օրինակելի վարքագծին, ցուցաբերած կարեկցութեան, իրենց մասնակցութեան համայնքային կեանքին, ծառայասիրութեան եւ ընկերասիրութեան համար:

Իր օրհնութեան խօսքին մէջ Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց զոյգ վարժարաններու տնօրինութեանց, ուսուցչական կազմերուն եւ ծնողներուն ինչպէս նաեւ աշակերտութեան: Խօսքը ուղղելով աշակերտութեան՝ «Ես հպարտ եմ ձեզմով, դուք ձեր ելոյթներով եւ խանդավառութեամբ փաստը տուիք որ դուք Վարդանանց քաջերուն տեսլականը իրագործողներ էք, թէ անոնց ոգին սերունդէ սերունդ ձեզի ալ հասած է, ձեր ուսուցիչները կարողացած են ձեր սրտերուն մէջ դնել ազատատենչութեան ոգին: Պայքարը մեծ է մեր բոլորին համար, դուք պիտի զգաք որ իւրաքանչիւրիդ մէջ կայ 1000 անձի ուժ, հետեւաբար ոչ մէկ բան ձեզ պիտի սարսափեցնէ» եզրակացուց Առաջնորդ հայրը:

Սրբազան հօր Պահպանիչով վերջ գտաւ այս գեղեցիկ հանդիսութիւնը:

Ուրբ., 25 Փետրուար – Սուրբ Երրորդութիւն Եկեղեցոյ Ծխական Խորհուրդի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ շրջանի հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տէր Միւռն Քահանայ Աւետիսեանի բարի գալուստի պաշտօնական Քոքթէյլ-հանդիսութիւնը ի ներկայութեան Սրբազան հօր՝ Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արք. Նաճարեանի, Արժ Տէր Նորայր Աւագ Քահանայ Բաթանեանի, Արժ Տէր Պարթեւ Աւագ Քահանայ Գարագաշեանի, Վերապատուելի Գրիգոր Եումուշաբեանի, Թեմական, Ծխական, երեք կուսակցութիւններու, Արցախի, Հայկական միութիւններու ներկայացուցիչներու եւ Քաւարրլանտի Քաղաքապետուհի Տիկին Լիզա Լէյքի, բարերարներու եւ նախկին ատենապետներու:



Կամքէ անկախ պատճառով կը բացակայէր Արժ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան: Երիտասարդ հանդիսավարներ Հրանդ Պեօճիւքեան (հայերէն) եւ Մարիամ Մելքոնեանց (անգլերէն) հմուտ ձեռով կատարեցին իրենց պաշտօնը, թարմութիւն ներշնչելով հանդիսութեան: Իրենց բացման խօսքին մէջ անոնք շեշտեցին որ Հայ եկեղեցին «մեր հոգեւոր ծննդավայրն է եւ զայն մեր աչքին բիբին պէս պիտի պահենք, որպէսզի մեր առագաստանաւը հասցնէ խաղաղ նաւահանգիստ»: Անոնք նաեւ շնորհակալութիւն յայտնեցին Սրբազան հօր եւ քահանայ հայրերուն իրենց տարիներու ծառայութիւնը ի սպաս ղնելուն յօգուտ Սուրբ Երրորդութիւն Եկեղեցոյ:

Նախքան Սուրբ Երրորդութիւն Եկեղեցոյ Ծխական Խորհուրդի փոխատենապետուհի Տիկին Լալա Կարապետեանի խօսքը, Պրն Յարութ Մինասեան Քի Պորտի վրայ նուագեց իր երաժշտական ստեղծագործութիւններէն մին:

Տիկին Լալա Կարապետեան հայերէնով եւ Պրն Կարօ Արապեան անգլերէնով իրենց երախտագիտութիւնը յայտնեցին Սրբազան հօր, քահանայից դասին, Թեմական խորհուրդին եւ Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ Ծխական Խորհուրդին, որոնք, ի բացակայութեան հոգեւոր հովիւին, զիտակցելով կարիքներուն անհրաժեշտութեան, ամէն ձեռով սատար հանդիսացան Սուրբ Երրորդութիւն ծուխին մինչեւ Տէր Միւռնի ժամանումը: Անոնք ներկայացուցին հակիրճ կենսագրութիւնը Տէր Միւռնին եւ իրենց ուրախութիւնը յայտնեցին անոր նշանակումին առիթով: Հուսկ ապա, յանուն Ծխական Խորհուրդին, նոյն մարմնի անդամուհի Տիկին Արշօ Թահմիզեան յուշանուէրներ յանձնեց Սրբազան հօր եւ Քահանայ հայրերուն, որպէս երախտագիտութեան արտայայտութիւն իրենց զոհողութեան:

Խօսք առին երեք կուսակցութիւններու ներկայացուցիչները:

Յանուն ՄԴՀԿ Աւստրալիոյ Վարիչ Մարմնին, Պրն Աւետիս Թոփուզեան, Տէր Միւռնի կենսագրութեան ծանօթանալով, վստահեցուց որ շնորհիւ Տէր հօր Սուրբ Երրորդութիւն եկեղեցին պիտի ունենար փայլուն ապագայ:

Յանուն ՌԱԿ Աւստրալիոյ ղեկավար մարմնին, Տոքթ Արթին Ճեպէճեան իր յոյսը յայտնեց որ Տէր Միւռն հաւատքի ու յոյսի արմատները առաւել եւս պիտի զօրացնէ եկեղեցոյ մէջ եւ նոր ուղի պիտի բանայ երիտասարդութեան:

Յանուն ՀՅԴ Աւստրալիոյ Կեդրոնական Կոմիտէին Տիկին Ալին Պալիօզեան-Համամճեան, որ Հալէպի Քարէն Եփփէ Ճեմարանին մէջ երեք տարի պաշտօնակից եղած է Տէր հօր, վստահեցուց որ Տէր Հօր գալուստը օրհնաբեր էր ոչ միայն եկեղեցոյ այլ աւստրալահայ գաղութին:

Հանդիսավար Հրանդ Պեօճիւքեան, որ Քեսապի Ազգ. Ուսումնասիրաց Ճեմարանին մէջ աշակերտած էր Տէր հօր, իր երախտագիտութիւնը յայտնեց անոր իր ազգային-հոգեւոր դաստիարակութեան մէջ ունեցած ներդրումին համար եւ հրաւիրեց Տէր Հայրը արտասանելու իր սրտի խօսքը:



Տէր Միւռնն նախ շնորհաւորեց Սրբազան հօր եւ քահանայ հայրերուն Ղեւոնդեանց Տօնը եւ Աւարայրի ճակատամարտը օրինակ առնելով, ուր հոգեւորականներ թէ ժողովուրդ միասին պատերազմեցան, Տէր հայրը հրաւիրեց բոլորը միասին աշխատելու եւ միասին մղելու Աւստրալիոյ մէջ իրենց «պատերազմը» ի նպաստ գաղութին եւ սերունդներուն: Ան հաստատեց իր անվերապահ գործակցութիւնը անխտիր բոլորին հետ: Շնորհակալութիւն յայտնելէ ետք Սրբազան հօր, Թեմական եւ ծխական խորհուրդներուն, քահանայ հայրերուն, ան շուտափոյոթ ապաքինում մաղթեց ատենապետ Մարգար Մկրտիչեանին, որ հիւանդանոց գտնուելուն պատճառով չէր կարողացած մասնակից դառնալ այս հանդսութեան: Տէր հայրը իր խօսքը եզրափակեց Կեօթէյի մէկ պատգամով՝ «կ'ապրի այն մարդը որ կ'ապրի ուրիշին համար»:

Խօսք առնելով, Սրբազան հայրը, ի յարգանք քաղաքապետուհիին, նախ անգլերէն լեզուով բացատրութիւն տուաւ թէ ինչպիսի հանգրուաններէ անցած էր այս եկեղեցին, շինարարական աշխատանք, ծխական կազմակերպութիւն, եւ վերջապէս թէ ինչու թափուր մնացած էր հոգեւոր հովիւի պաշտօնը մինչեւ Տէր Միւռնի ժամանումը: Ան նաեւ հակիրճ բացատրութիւն տուաւ ամուսնացեալ եւ կուսակրօն քահանայութեանց

մասին, որ յաւելեալ գիտելիք էր ներկաներուն համար որպէս ընդհանուր զարգացում: Իր խօսքը հայերէնով շարունակեց Սրբազանը եւ ըսաւ « Սիրելի Տէր հայր, ձեր մասին լսած էինք եւ լսեցինք գովասանք միայն, այդ կը նշանակէ որ ձեզմէ շատ բան կ'ակնկալենք բոլորս: Ձեր ժամանած օրէն արդէն դուք սիրտը շահած էք ոչ միայն ձեր ծուխի անդամներուն այլ բոլոր կազմակերպութեանց եւ կուսակցութիւններուն: Ես վստահ եմ որ ձեր աշխատանքին մէջ զօրաւիզ պիտի կանգնին ձեզի բոլորը անխտիր: Բաւական երկար ճամբայ ունինք կտրելիք: Մի մոռնաք որ դուք միշտ պիտի վայելէք իմ աջակցութիւնս: Ձեր յաջողութիւնը մեր թեմի յաջողութիւնն է, հետեւաբար՝ աւստրալահայ համայնքի՝ ն յաջողութիւնը, որովհետեւ եկեղեցիին ամենէն կարեւոր առաքելութիւնն է անսակարկ ծառայութեան մատուցումը Հայ համայնքին»:

Ապա, յանուն քահանայ հայրերուն եւ սրբազնութեանը, Սրբազանը շնորհակալութիւն յայտնեց Ս. Երրորդութիւն եկեղեցոյ ծխական խորհուրդին իրենց նուիրուած յուշանուէրներուն համար:

Եկեղեցոյ Տիկնանց օժանդակ մարմնին կողմէ պատրաստուած էին առատ կերակուրներ. Տէր Միւռնն, աղին ու հացին իրարու հետ բաժնելու խորհրդանիշը առնելով որպէս սիրոյ եւ միասնականութեան արտայայտութիւն, հրաւիրեց ժողովուրդը եղբայրական սիրով բաժնելու համադամ կերակուրները:

Գեղարուեստական կոկիկ յայտագիրը ի գործ դրին սիրուած երգիչ Բաֆֆի Ատուրեան եւ դաշնակահար Յարութ Մինասեան:

Հանդիսութիւնը աւարտեցաւ ուրախ մթնոլորտի մէջ:

Կիր., 27 Փետրուար – Բուն Բարեկենդան: Պատարագ թեմի բոլոր եկեղեցիներուն մէջ եւ փակեալ խորան մինչեւ Ծաղկազարդ:

Փարոսի խմբագրութիւնը իր հաւատացեալ ընթերցողներուն կը մաղթէ որ Մեծ Պահքի շրջանը իրենց համար ըլլայ հոգեկան ներուժ ամբարելու եւ հաւատքի զօրացման շրջան: Թող յանուն հաւատքի նահատակուած Վարդանանք, Ղեւոնդեանք մեզի քաջութիւն ներշնչեն դիմակայելու բոլոր այն մարտահրաւերները որոնք մեր առջեւ ցցուած են եւ կը խոչնդոտեն մեր քրիստոնէական հաւատքը եւ մեզ առաջնորդեն յաղթանակ արձանագրելու այդ հաւատքէն մեզ մոլորեցնող բոլոր հանգամանքներուն վրայ:





ԼՈՒՐԵՐ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱԾՆԷՆ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԸ ՄԵԿՆԵՑԱԻ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Փետրուարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեցավ ԱՄՆ, ուր հանդիպումներ ունեցավ Մայր Աթոռի բարերարներու հետ եւ անոնց հետ քննարկեց իրականացուող ծրագիրները:

ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹԵԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ



Ատրպեյճանի Մշակոյթի նախարարի յայտարարութեան համաձայն՝ Ատրպեյճանի մէջ ստեղծուած է «Աղուանական պատմութեան եւ ճարտարապետութեան մասնագէտներու աշխատանքային խումբ», կազմուած Ազերի եւ արտասահմանցի մասնագէտներէ որոն նպատակն է, այսպէս կոչուած, աղուանական կրօնական տաճարներէն հեռացնել «հայերու թողած կեղծ հետքերը»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստօրէն կը դատապարտէ սոյն նախաձեռնութիւնը եւ զայն կ'որակէ հակամարդկային ու հակաքաղաքակրթական գործողութիւն, ինչպէս նաեւ Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովուրդի

նկատմամբ շարունակական թշնամանք ու ատելութիւն:

Ատրպեյճանի վերահսկողութեան տակ անցած Արցախի քրիստոնէական սրբավայրերու հայկական ինքնութիւնը գիտականօրէն հաստատուած իրողութիւն է եւ կարելի թէ վիճարկման առարկայ դառնալ խելամիտ ու առարկայական մտածողութեան շրջանակներուն մէջ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կը դիմէ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման մէջ ներգրաւուած բոլոր երկիրներուն, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահող պետութիւններուն, քոյր եկեղեցիներուն ու կրօնական կառոյցներուն, միջազգային մասնագիտացուած կազմակերպութիւններուն՝ խստագոյնս արձագանքելու Ատրպեյճանի կողմէն իրականացուող մշակութային եղեռնագործութեան անթաքոյց այս փաստին՝ կասեցնելու եւ կանխելու համար վանդալիզմի այս ու նմանօրինակ դրսեւորումները:

ՏԵԱՌՆՆԴԱՌԱԶԻ ՆԱԽԱՏՕՆԱԿԸ

Փետրուար 13-ի երեկոյեան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վեհափառ Հայրապետին օրհնութեամբ, Սուրբ Գայանէ վանքին մէջ մասնակցեցաւ Երեկոյեան ժամերգութեան, որմէ ետք տեղի ունեցաւ Տեառնընդառաջի նախատօնակը: Այս, Մայր Աթոռի շրջափակին մէջ վառուեցաւ Տեառնընդառաջի խարոյկը:

Փետրուար 14-ին 40-օրեայ մանուկ Յիսուս Քրիստոսի



տաճարին ընծայման տօնին Սուրբ Գայանե վանքին մէջ մատուցուեցաւ Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեան:

Յաւարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետութեամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Սուշեղ եպիսկոպոս Բարայեանի, կատարուեցաւ նորապսակ գոյգերու օրհնութեան կարգ:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՒ ՇՆՈՐՀԱԲԱՇԽՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ՔԱՀԱՆԱՆԵՐՈՒ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ

Փետրուարի 22-ին Սուրբ Ղեւոնդեանց քահանաներու յիշատակին Արմաւիրի թեմի Սուրբ Աստուածածին եկեղեցւոյ մէջ, հանդիսապետութեամբ Վեհափառ Հօր, մատուցուեցաւ Սուրբ Պատարագ:



Ներկայ էին Հայաստանի տարբեր թեմերէն ու Արցախէն Սուրբ Էջմիածին համախմբուած 233 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանութիւնը եւ բազմաթիւ հաւատաւոր հայորդիներ:

Պատարագիչն էր Վայոց Ձորի թեմի Սուրբ Աստուածածին եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տ. Ներսէս քահանայ Աշուղբարեանը:

Ընդգծելով Սրբոց Ղեւոնդեաց սխրանքը՝ Տէր Հայրը ի մասնաւորի նշեց. «Այսօր մեր հայեացքները կրկին ուղղուած են դէպի մեր քաջարի նախնիները, որոնց

մտքերուն մէջ դաջուած էր Աւետարանի խօսքը՝ *«ով որ զիս կը դաւանի մարդոց առջեւ, ես ալ զինք պիտի դաւանիմ Հօրս առջեւ»* (Մատթ. 10.32), եւ այս խօսքերը ձուլուած էին անոնց սրտերուն մէջ բարբախող մեծ ու աննկուն հաւատքին հետ:

Այսօր էլ մենք նոյն պայքարը կը մղենք մեր պետականութեան եւ հաւատքին համար, ինչպէս մեր հայրերը: Եւ ընդամենը երկու տարի առաջ մեր երիտասարդները ցոյց տուին, որ անոնք արժանի յետնորդներն են Վարդանանց նահատակներուն, իսկ անոնց կողքին Սուրբ Ղեւոնդ երեցի օրինակով կանգնած էին մեր գնդերեց տղաներն ու հայ հոգեւորականները, որոնց մէկ ձեռքին զէնք, միւսին խաչ՝ կը պաշտպանէին մեզ բոլորս»:

Սուրբ Պատարագի աւարտին Գեւորգեան հոգեւոր ձեմարանի հանդիսութիւններու դահլիճին մէջ տեղի ունեցաւ քահանաներու հաւաք եւ պարգեւարաշխութիւն:

Այնուհետեւ տեղի ունեցաւ աւանդական շնորհարաշխութիւնը:

Աւագ քահանայութեան պատուի արժանացան Շիրակի թեմէն Արժ Տ. Վարուժան քահանայ Տէրտերեանը եւ Գուգարաց թեմէն Արժ Տ. Վահան քահանայ Ագարեանը:

Ծաղկեայ փիլիսոն կրելու իրաւունք շնորհուեցաւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառոյցներուն մէջ սպասաւորող Արժ Տ. Հովել քահանայ Օհանեանին, Տ. Սիփան քահանայ Գրիգորեանին, ՀՀ Զու Հոգեւոր առաջնորդութենէն Արժ Տ. Մանուկ քահանայ Զեյնալեանին, Արթիկի թեմէն Տ. Սողոմոն քահանայ Մինասեանին, Կոտայքի թեմէն Տ. Շահան քահանայ Միրզոյեանին եւ Տ. Ժիրայր քահանայ Խաչատրեանին:





Քահանայական լանջախաչ կրելու իրաւունքի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառոյցներուն մէջ պաշտօնավարող Արժ Ս. Սահակ քահանայ Սահակեանը, Ս. Հայասայ քահանայ Ղարազեօզեանը եւ Ս. Արմէն քահանայ Կիրակոսեանը, Գուգարաց թեմէն Ս. Արարատ քահանայ Շահուերդեանը եւ Ս. Մասիս քահանայ Առաքելեանը, Արցախի թեմէն Ս. Մխիթար քահանայ Հարոյեանը, Մասեացոտնի թեմէն Ս. Տիրան քահանայ Նահապետեանը, Միւնեաց թեմէն Ս. Խաչատուր քահանայ Հայրապետեանը:

Շնորհաբաշխութեան աւարտին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով Սրբոց Ղեւոնդեանց տօնի խորհուրդին, նշեց. «Ղեւոնդ Երեցը դարձաւ

հաւատքի ու հայրենիքի համար ազգային պայքարի գաղափարակիր՝ հանգամանք մը, որը խորհուրդ եւ առաքելութիւն հաղորդեց անոր կերպարին:

...Այսօր Սուրբ Ղեւոնդ Երեցի նախաձեռնած ազգային ինքնապաշտպանութեան հրամայականը չէ վերացուած: Փոխուած են ժամանակները, սակայն անփոփոխ են մարտահրաւերները: Եկեղեցին մեծ առաքելութիւն, աւելին՝ պատասխանատուութիւն ունի մեր արժէքներուն պաշտպանութեան ու զօրացման գործին մէջ»:

Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակութեամբ արձանագրեց նաեւ, որ այսօր ալ եկեղեցականութեան մէջ կան մերօրեայ Ղեւոնդ երեցներ:

«Իբրեւ Եկեղեցի՝ չենք կրնար անտարբեր եւ անհաղորդ մնալ այս օրերուն մեր ժողովուրդի կեանքին մէջ տեղ գտնող տարատեսակ երեւոյթներուն նկատմամբ, որովհետեւ մեր սրբազան առաքելութիւնն է ոչ միայն մասնակիցը դառնալ առկայ խնդիրներու յաղթահարման աշխատանքներուն, այլեւ կրողը ծանր լուծի, ամոքողը ցաւի, սփոփողը վիշտերու, ցրողը մեր ժողովուրդի հոգին պատած յուսահատութեան եւ տրտմութեան: Մեզ պատուհասած պատերազմը, որը մեծ կորուստներ պատճառեց մեր հայրենիքին ու ժողովուրդին, դեռ աւարտած չէ: Այն կը շարունակուի՝ ոչ մարտի դաշտին մէջ, սակայն ամենատարբեր ոլորտներու մէջ: Չէ դադարած հայատեսցութեան եւ թշնամանքի սերմանման քարոզչութիւնը սահմանի միւս կողմէն, յաղթահարուած չեն պատերազմի առաջ բերած մարտահրաւերները, վտանգուած է մեր սրբազան ժառանգութիւնը Ատրպեյճանի վերահսկողութեան տակ անցած տարածքներուն մէջ, կը շարունակուի ներքաղաքական կեանքին մէջ լարուածութիւնը, բեւեռացումը, արտագաղթը, կը խորանայ ապագայի հանդէպ ժողովուրդին մէջ տիրող անորոշութիւնը», - ընդգծեց Հայոց Հովուապետը: Ան մեծապէս կարեւորեց նաեւ քրիստոնէական դաստիարակութեան եւ կրթութեան ծրագրերու խթանումը՝ հայորդիներու հոգիները զօրացնելու հաւատքն առ Աստուած եւ սերն առ հայրենին ու մեր սրբազան արժէքները:

**ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ
ԿԱՏԱՐՈՒԵՑԱԻ
ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՆՆԱԴՐՈՒԹԻՒՆ**

Փետրուար 24-ին Սուրբ Վարդանանց զօրավարներու տօնին առիթով Արմաւիրի թեմի Սուրբ Աստուածածին եկեղեցոյ մէջ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ, մատուցուեցաւ Սուրբ Պատարագ, որու ընթացքին կատարուեցաւ նաեւ քահանայական ձեռնադրութիւն:





Պատարագիչն էր Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Ս. Արմաշ եպիսկոպոս Նալբանդեանը, որու ձեռամբ քահանայական ձեռնադրություն է օծում ստացան ութ սարկաւազներ զանոնք վերակոչելով նոր անուններով՝: Սուրբ Պատարագի ընթացքում Արմաշ Սրբազանը, քահանայութեան կոչելով նորընծաներին, Սրբալոյս Միւռնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպէս նաեւ նորած եկեղեցականներին շնորհեց նոր հոգեւոր անուններ: Տէր Ղեւոնդ, Տէր Ադամ Տէր ՎարդանՏէր Արսէն Տէր Արտակ Տէր Յովսէփ, Տէր Դանիէլ եւ Ս. Յարութին քահանայ: Ապա

նորած քահանաները իրենց անդրանիկ օրհնութիւնը փոխանցեցին ներկաներուն:

Խօսքը ուղղելով նորած քահանայ հայրերուն՝ Արմաշ եպիսկոպոս ըսաւ. «Քահանայական օծումով նախ եւ առաջ ձեզի կը տրուի իշխանութիւն կանգնելու Աստուծոյ զոհաբերութեան Սուրբ խորանին առջեւ եւ սրբագործելու հացն ու զինին: Դուք իրաւասու էք պատրաստելու սուրբ Հաղորդութիւնը՝ Քրիստոսի իրական մարմինն ու արիւնը, եւ բաշխելու հաւատացեալներուն մխիթարութեան ու մեղքերու քաւութեան համար: Արդարեւ, դուք կոչուած էք քարոզելու Աւետարանի խօսքը եւ յայտարարելու Աստծոյ փրկութիւնը: Սյսպիսով, քահանայագործ ձեր ծառայութեամբ Քրիստոս է, որ պիտի փառաբանէք, որպէսզի ամէն ոք միանայ Փրկիչին»:

Պատարագիչ Սրբազանը հաստատեց նաեւ, որ քահանաներու պարտականութիւնն է՝ իբրեւ սուրբ խորանի սպասաւորներ, մարդոց կեանքին եւ հոգիներուն մեջմէլ Քրիստոսի ներկայութիւնը եւ Սուրբ Հոգւոյ զօրութիւնը:



«Դարձէ՛ք քաջ հովիւներ, մխիթարեցէ՛ք բոլորին, կարեկից ոգիով օգնեցէ՛ք կարօտեալներուն, այցելեցէ՛ք հիւանդներուն, ընկերակից եղէք անոնց ցաւերուն եւ ուրախութիւններուն: Բայց մանաւանդ սիրեցէ՛ք բոլորը: Յիշեցէ՛ք, որ դուք զգեցաք Քրիստոսը: Եղէ՛ք անոր համեստ, հաւատարիմ, հօր եւ կարող ծառաները», -

Ապա «Ողջոյնի» ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ներկայ հոգեւոր դասը, բարձրացան Սուրբ Խորան եւ շնորհաւորեցին նորած քահանաները՝ համբուրելով անոնց միւռնադրոշմ ճակատներն ու ձեռքերը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՍԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐԸ
ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ

Միրելի հաւատաւոր գաւակներ,
Հոգեւոր կեանքի ճանապարհի կարեւոր հանգրուանին
ենք վերստին: Պատրաստուում ենք Մեծ Պահքին: Այս
խորհրդաւոր ժամանակաշրջանում գղջմամբ ու ապաշ-
խարութեամբ հայցում ենք Աստծոյ ողորմութիւնը մեղ-
քերի ներման եւ փրկութեան շնորհին արժանի լինելու
համար:

Միրելիներ, պահքը համընդհանուր ապաշխարութեան,
ինքնամաքման եւ ինքնակատարելագործման ճանա-
պարհն է ցոյց տալիս, Աստծոյ արքայութեան ժառան-
գորդը լինելու շնորհը պարգեւում, միտքն ա զատում
տազնապալի ու յուսահատ խոհերից, հոգուն սրբութիւն
է բերում եւ մարմնին՝ օգտակարութիւն: Պահեցողու-
թիւնը օգնում է մեզանում կատարելութեան նախանձա-
խնդրութիւնը զօրացնել, սեր եւ հաճութիւն տարածել առ մերձաւորը, հաստատել բարիք ու խաղաղու-
թիւն ընտանեկան կեանքում, շրջապատում եւ հասարակութիւնում: Այսպիսի հոգեշահ իրագործումները
ուժ են տալիս, որպէսզի զօրանանք տէրունապատուէր խոնարհութեան ու հեզութեան մէջ (Մատթ.
11.29), հեռու մնանք կամայականութիւնից եւ կատարենք մեր Տիրոջ եւ Փրկչի կամքը:



Բւրաքանչիւրս մեր կոչման ու ծառայութեան մէջ պէտք է դրսեւորենք այս բարի վարքը: Ամէնքս
պահեցողութեան նախանձախնդրութեամբ զերծ լինենք անձնակենտրոն նկրտումներից ու վնասակար
ընթացքներից, գործենք ընդհանուրի բարիքի համար: Չանք ներդնենք՝ Քրիստոսաւանդ պատուիրան-
ների համաձայն ապրելու աստուածօրհնեալ մեր կեանքը, յաղթահարելու անարդարութիւնը, մխի-
թարութիւն բերելու վշտացեալներին, աջակցութիւն կարիքաւորներին: Պատերազմի դառնութիւնները
ճաշակած մեր ժողովրդի վիրաւոր հոգուն սպեղանի է պահքը, յոյսի լուսաւոր շող, ցաւի ամոքում, քանզի
մեզ կոչում է լաւատեսութեամբ ներշնչուելու, քաջալերուելու, աւելի լաւ իրականութիւն ստեղծելու,
որտեղ մեղքի ու մահուան փոխարէն թագաւորում են առաքիներութիւններն ու աստուածահաճոյ կեանքը:
Աղօթենք միասին, որ մեր պահեցողութեամբ ու ապաշխարութեամբ Աստուած մեզանից հեռացնի ամէն
անկատարութիւն ու մեղսաւոր ընթացք եւ խաղաղութեան, համերաշխութեան ու հոգեւոր ուրախութեան
մէջ հաստատի մեր կեանքը: Հայցենք, որ արժանի լինենք Տիրոջ ամենառատ ողորմութեանը եւ Փրկչի
հրաշափառ Յարութեան տօնը դիմաւորենք մաքուր սրտով ու հոգով: Թող մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս
Քրիստոսի սէրը եւ շնորհները լինեն մեզ հետ եւ ամէնքի, այսօր եւ միշտ. ամէն:

Լորիս Խանճեանի Վրձինով Լաւատեսութիւն Ներշնչող 2022 Տարին

14 Փետրուարին Նոր Զելանտայի մէջ ստացանք Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի ուղարկած Միտնիի Սուրբ Յարութիւն Եկեղեցւոյ 2022-ի օրացոյցը: Տէր Հայրը ըսած էր ինձի թէ «այս տարուան օրացոյցը շատ գեղեցիկ» պիտի ըլլար, կանուխէն իմացած էի նաեւ օրացոյցը զարդարող նկարներու թեման, նաեւ տեղեակ էի թէ ով էր նկարիչ արուեստագէտը, ոչ մէկ կասկած ունէի Տէր հօր ճաշակին եւ վկայութեան, սակայն երբ օրացոյցը տեսայ, շշմեցայ՝ ի տես իւրաքանչիւր նկարի հարուստ նկարչական արուեստին, ուրախացայ՝ ի տես նկարներուն ներշնչող լաւատեսութեան, յուզուեցայ՝ որովհետեւ նկարներուն հեղինակը 95ամեայ գլխատառ ԵՐԻՏԱՍԱՐԴ մըն էր: Ճարտարապետ Լորիս Խանճեանը:

Լորիս եւ Սօնիա Խանճեան ամուր Լոս Անջելոս քաղաքին գլխաւոր բարերարներն են: Ազգային-եկեղեցական գործերու մէջ փորձառու Լորիս Խանճեանը լաւ գիտէր թէ ինչպիսի առանցքային դերակատարութիւն ունի Լոս Անջելոս քաղաքի մը սփիւռքահայ որեւէ համայնքի կեանքին մէջ: Պէտք էր նեցուկ հանդիսանալ անոր կառուցման եւ ինք ու տիկինը նուիրեցին ինչ որ պէտք էր:

3 Նոյեմբեր 2021-ին, Լորիս Խանճեան ամբողջացուց իր 95 տարիները, սակայն, Աստուծոյ կամքով, ան ամէն օր որ ֆիզիքապէս մեծցաւ՝ կարծէք հինգ տարի երիտասարդացաւ: Ան առաջարկեց 12 գծանկար նուիրել 2022-ի օրացոյցին համար, եւ կատարեց իր խոստումը լիովին: Գծեց ու նկարեց հանգստեան տան իր սենեակին մէջ, զոր դարձուցած է արուեստի աշխատասենեակ: Նկարեց, կը նկարէ ու տակաւին պիտի նկարէ նոյն ժրջան կորովով, մինչեւ իր վերջին շունչը:

Օրացոյցին նկարները ընդհանրապէս տեսակաւոր ծաղիկներ, բնութեան գիրկին մէջ տնակներ, լիճ, ծառ, նաւակներ եւ nature morte: Արուեստագէտին պաշտած գոյներն են վառ կարմիրը, վառ նարնջագոյնը, վառ դեղինը եւ վառ կանաչը: Խանճեանի վրձինը այնպիսի հմտութեամբ կարողացած է ներդաշնակել այս վառ գոյները, որոնք ոչ մէկ շլացում կու տան օրացոյցը մէկ տարի իր պատին կախող հայրողոյն աչքերուն: Ընդհակառակը, լաւատեսութիւն, ուրախ մթնոլորտ ստեղծող մնայուն ներկայութիւն մըն է իւրաքանչիւր նկար: Երեւութապէս խճողուած ծաղիկներ, խոտերն ու տունները իրականութեան մէջ այք հանդարտեցնող եւ բարի տրամադրութիւն ստեղծող բարձրորակ արուեստի կտորներ են: Խանճեան այստեղ ցոյց կու տայ իր արուեստագէտի հանճարը, իր արուեստի արտայայտութեան իւրայատկութիւնը: Շնորհաւորելի պարգապէս:

Օրացոյցը պատրաստուած է Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի կողմէ, էջադրումն ու ձեւաւորումը կատարած է Տիկին Վերա Իվանեան: Պատրաստողներու բժախնդիր մօտեցումը ակնյայտ է: Տօները յստակ եւ երեւելի ու ընթեռնելի են մանաւանդ տարեցներու համար:

Փարոսի խմբագրութիւնը իր շնորհակալութիւնը կը յայտնէ Ճարտարապետ-գեղանկարիչ Լորիս Խանճեանին իր մտայղացումին ինչպէս նաեւ ուրախութեան մթնոլորտ ստեղծող արուեստի գործերուն համար եւ իրեն ու իր կողակիցին, Տիկին Սօնիային, կը մաղթէ առողջ օրեր: Փարոս կը շնորհաւորէ նաեւ Տէր Աւետիս Քահանան, Ծխական Խորհուրդը եւ Տիկին Իվանեանը այս օրացոյցի իրագործման առիթով:



Նշան Պատմաճեան

DIOCESAN NEWS

Tuesday 1 February – The Primate His Eminence Archbishop Haigazoun Najarian presided over the periodic Diocesan Council meeting. The Council heard the Primate’s monthly activity report as well as the reports of the Parish Pastors and Parish Council representatives of the three parishes: Holy Resurrection, Holy Trinity, and St Mary’s Church in Melbourne. Reverend Father Miuron Avedisian, who has held the position of Pastor of Holy Trinity Church, Wentworthville since December 28 participated for the first time. The monthly financial report was tabled and the Strategy Planning Committee presented the draft framework proposal during the meeting. Also discussed were matters related to the spiritual education of the youth, traditional church services and matters related to cemeteries. The meeting accepted the suggestions in relation to the upcoming online lectures. As the Annual Diocesan Assembly is scheduled to be held on May 14 in Melbourne, the members also dealt with current reports and the organisational matters pertaining to it.

Thursday 3 February – Archbishop Najarian and the Diocesan Council hosted a lunch with guests including the new Liberal candidate for the seat of Willoughby, Mr Tim James, (replacing the resigned NSW Premier and Willoughby Liberal MP Gladys Berejiklian), Reverend Krikor Youmoushakian, and two Armenian advisors from Mr James’ office, Miss Talin Shamlan and Mr Joseph Opoyan. The lunch was enjoyed in an intimate corner of the Machiavelli restaurant in Sydney. Accompanying Archbishop Najarian were the Chairman and Vice-Chairman Messrs Sarkis Der Bedrossian and Stepan Kerkyasharian and Clr Sarkis Mouradian. Due to travel commitments, Very Reverend Father Parsegh Sousanian of the Armenian Catholic Church and Reverend Hagop Sarkissian of the Armenian Evangelical Church were unable to attend. Following her remarks, Miss Shamlan introduced Mr James, who in turn, expressed his appreciation for this honour, giving assurance that he will do his utmost as a parliamentary member, to support and work with the Armenian community and Armenian Church. He spoke highly of Miss Berejiklian, who served tirelessly and honestly, particularly in Parliament but across Australia as well; highly praising his predecessor for her exceptional qualities and her achievements, giving assurance of his



commitment to follow in her footsteps. Archbishop offered his blessings, and encouragement, and on behalf of the Armenian community, Diocesan Council and Church, extended his best wishes to the parliamentary candidate. Reverend Youmoushakian expressed his support. Mr James gave his assurance that after the elections, and at the initiation of the Diocesan Council, he would visit the Diocesan Centre to become familiar with the projects and activities of the Diocese in order to apply his support accordingly. At the end of the warm occasion, Miss Talin Shamlan expressed her thanks and hope that the association between Mr James and the Armenian community would grow and develop.

Thursday 3 February – In the evening, a delegation of the ARF Central Committee of Australia visited the Diocesan Centre, were received by Archbishop Najarian with Father Avetis Hambarzumyan, Diocesan Council Chairman Mr Sarkis Der Bedrossian, and Vice-Chairman Mr Stepan Kerkyasharian. ARF Central Committee representative Mr Nerses Baliozian introduced the newly elected members of the Committee. Discussions focused on the impact the



pandemic restrictions placed on everyday life and the decision was unanimous, for united efforts to benefit the community, the homeland, Artsakh, the youth, Armenian culture and education. The representatives reported on the ARF's current and proposed construction projects to support Artsakh and Archbishop reported on the Artsakh aid projects undertaken by the Holy See and the Diocese. All agreed it is vital that the Armenian community make every effort to implement and support Artsakh building projects and see them accomplished. Both groups affirmed the urgency of involving Armenian young adults and youth in joint community efforts and simultaneously equipping and nurturing the Armenian identity in the new generations.

Before departing from the one and a half hour long intimate meeting, Archbishop expressed his thanks and offered his blessing to the Central Committee members and wished them every success in their patriotic objectives.



Thursday 10 February – Following a short break during Christmas, the Archbishop resumed the weekly Bible study sessions on 3 February, where close to 15 community faithful gather, online and in person. At the close of this week's session, the Bible Study group hosted a celebration on Archbishop's 70th birthday, sharing refreshments and cake together. Taking into account Archbishop's passion for history, the group gifted a series of volumes on Armenian history, which were greatly appreciated. All present, whether face to face or online, extended their birthday wishes to their Primate. In turn, expressing his heartfelt sentiments, Archbishop stated "This

group is made up of rare individuals, who, not resisting the challenges faced, have made it possible to continue our decades long established Bible studies, hearing God's Word, and strengthening their souls. I thank you for your stance, but more than this, I thank you for your enthusiasm to continue reading the Bible, to share together, which enriches my life even more. May God keep you and your families healthy and grant us the strength and vigor to continue our work with this same momentum."

Friday 11 February – The Armenian Community Welfare Centre (ACWC) committee members hosted an appreciation evening, to honour Mr and Mrs Stepan and Hilda Kerkyasharian. Mr Kerkyasharian held the position as chairman of the ACWC committee for the past five years. Thanks to his initiatives, the Board has made tremendous progress. After a successful term in the position, has passed on the baton to Mrs Hermine Partamian, who is well equipped in this field. Joining the Primate, Father Avetis Hambardzumyan was present, all members of the board, office bearers, Yeretsgin Hasmig Hambardzumyan and Mrs Marina Tchaprastian, accompanied by her husband. Sentiments were expressed by Mrs Zepur Mouradian and Mrs Hermine Partamian, who praised Mr Kerkyasharian's literary skills and initiatives and promised to follow in his footsteps. Mr Kerkyasharian, in turn, expressed his gratitude to his colleagues and officials, from the past and present, by whom, a great deal of work has been achieved in this field.

In his closing remarks, Archbishop Najarian commended the time Mr Kerkyasharian has offered to this productive and God pleasing work, for the benefit of our seniors, wishing he remains in touch with ACWC and offer his service when needed.



Sunday 13 February – At the invitation of the Holy Trinity Church Parish Pastor Father Miuron Avedisian and Parish Council, Archbishop Najarian celebrated Holy Mass and the blessing service of the Holy Mother of God and Child Jesus painting, recently gifted by Mr and Mrs Jack and Rita Nercessian. After the anointment of the sacred painting, it was hung on the wall of the candle room



at the front of the church. The Archbishop blessed the donors and congratulated the church and faithful on the addition of this beautiful sacred painting. In his sermon, Archbishop Najarian reflected on St Sarkis, blessed all believers named Sarkis and Mardiros, praying they be blessed with the virtues of these saints; and continuing, summarised the historical facts, courage and martyrdom of St Sarkis and his son Mardiros. “Saint Sarkis is much loved by the Armenian people, sources vary about the history. Saints are Christians like us, outstanding by their exceptional efforts, particularly by their martyrdom” stated the Archbishop. “A portion of St Sarkis’ remains was brought to Armenia during the period of Mesrob Mashdots, and following that, Saint Sarkis became an icon in Armenia. Churches, palaces and villages were built in his honour. St Nerses the Gracious initiated the commemoration of St Sarkis in Cilicia and confirmed to the Greeks that this Saint was worshipped by the Assyrians. Today, commemorating St Sarkis is an annual tradition. In countries around the world sweets and savouries are produced for the occasion and wishes, prayers are directed to the Saint. Archbishop cautioned about foreign traditions, which are observed alongside the Armenian – “let us be aware, know their value” he stated.

In Holy Resurrection Church, Archpriest Reverend Father Barteve Karakashian was the officiating celebrant. Following Holy Mass, the betrothed, the recently married, the youth, and those bearing the name Sarkis and Mardiros were invited to come before the Holy Altar for the blessing ceremony. Led by the three parish priests, the church procession made its way onto the adjacent grounds, where the *Antasdan* service was held followed by the traditional *Diarentarach* bonfire ceremony. The tradition upholding community faithful, both young and old, jumped over the bonfire, symbolising their commitment to the church. The Church Youth held a fundraising effort, delectable sweets and savouries were offered. All present supported the cause.



The same evening, *Diarentarach* was commemorated at Holy Trinity Church. During the Vespers (evening service), Father Miuron Avedisian conducted the *Antasdan* service (blessing of the four corners of the earth) and delivered the day’s relevant sermon, reflecting on Christ’s Presentation to the Temple and invited the dedication of all infants, children and youth to the church, following Jesus Christ’s example. The procession was led out onto the church grounds and with betrothed couples, and newlyweds, Father Miuron lit the traditional bonfire. He briefly explained the meaning of leaping over the bonfire, which does not symbolise worship of the fire as in pagan times, but instead symbolises the fire of life, the source and creator of the fire, Jesus Christ our Lord. “Leaping over the bonfire, and left underfoot, we are worshipping its Creator”, concluded the Reverend Father. In turn, the engaged and married couples leaped over the fire. The Ladies Auxiliary had organised candles for the occasion, lit by the faithful to take home and share the Light of Christ in their homes.

Tuesday 15 February – Archbishop Najarian presided over the periodic Properties Committee meeting. After years of dedicated service as member in the Properties, Diocesan and Holy Trinity Church Parish Councils, Mr Garabed Alajajian resigned from his position in the Properties Committee, due to health issues. On behalf of the Diocesan Council, Archbishop expressed appreciation of Mr Alajajian’s years of service and offered his blessing and wishes for his good health. Mr Alajajian has encouraged the efforts of the Paros editorial, from its conception. The Editorial team of Paros extends gratitude and wishes for Mr Aladjajian good health and longevity.

Wednesday 16 February – At the invitation of the Principal of the Hamazkaine Arshak & Sophie Galstaun College, Archbishop Najarian presided over the customary requiem service for the eternal repose of the benefactors of the College. Also invited to attend were Reverend Father Avetis Hambarzumyan and Reverend Father Miuron Avedisian as well as Diocesan Council chairman Mr Sarkis Der Bedrossian. In attendance were Reverend Krikor Youmoushakian, ARF Tro Central Committee, Hamazkaine, ARS, Homenetmen, Youth Federation representatives and College benefactors. The Parish Priests conducted the requiem service, followed by all the guests invited into the Nalbandian Hall for

Meguerditchian opened the program, conveying their message to the new captains and prefects – to work as a unit, with purpose and without reluctance. Their advice to the new leaders was the motto “to will is to enable”, to give priority to their efforts, for



the preservation of the Mother Tongue in service to the Armenian community and spare no effort to achieve it.

During the ceremony, poetry by Hamo Sahian “Our Language” and “Homeland” were articulated beautifully by Lucy Hayrabedian and Tiana Manoushian.

The College Principal Mr Eddie Demirjian directing his address to the new prefect body stated that this year is a year of self-awareness and new challenges and on behalf of his office and faculty, expressed readiness to support them in all areas that they may fulfil their responsibilities. Mr Demirjian thanked past and present benefactors for their conscious support and generosity in preserving the Armenian identity and gave a brief overview of the success of the 2021 HSC results.

On behalf of the Aleppo National Karen Jeppe College graduates in Australia, Mr Vicken Kalloghlian presented a \$1000 cheque to the Principal, a customary award held annually since 2016.



the academic year opening ceremonial assembly, with the swearing in and blessing of the year’s school captains and prefects. The Australian and Armenian national anthems were played and the 2021 school captains Nanar Marshlian and Lara



Serli Boujikian and Krikor Nalbandian read passages from the Holy Scriptures in Armenian and English, followed by a ceremony recognising the dedicated founding members and benefactors of the College. On behalf of the Hamazkaine Central Committee, Mr Heros Grigorian, Chairman of the Regional Board of Hamazkaine in Australia, pinned medals on the chests of founding members, Dr Paul Sarian and Mr Vazken Paylagian. It was a moving scene to witness each of these recipients, have their grandchildren who attend the College come forward to present their grandfathers with the congratulatory certificates from Beirut. Mr Krikorian praised their vision dating back 40 years to establish a secondary school. We would remind our readers that the Galstaun College opened 36 years ago. Central Committee member Mrs Alice Manougian read the biographies of the recipients.



In his acceptance remarks, Mr Paylagian stated that it was due to the efforts of the ensuing committees, principals, teachers, parents and students that their vision was realised. The College became a foundation for the forming of Armenian families, Armenian leadership and the forging of the tools for the Armenian cause. In turn, Dr Sarian emphasised that his acceptance was on behalf of all the pioneers and benefactors of the past and expressed his joy and gratitude, concluding – “with the joint efforts of everyone, all the seeds we have sown, have today grown into trees”. Accompanied by Mr Demirjian, Archbishop Najarian rose to the stage and conducted the blessing of the new captains and prefects, who arose one by one, received their consecrated badges. The new leaders then turned toward their assembled fellow students and swore before Christ they would remain faithful to their position and would serve their fellow students and college unreservedly. The new captains, Miss Karni Boghossian and Mr Hagop Levonian, officially assumed their new roles.

In their remarks, the new captains pledged to be exemplary, to be the voice of the student body and to keep the reputation of the campus high. They promised to serve the Armenian community without limit.

The Archbishop was invited to the stage and began his heartfelt sentiments saying, “Praise be to God, we are able to gather again within the beloved walls of this building filled with Armenian spirit”. Directing his message to the new prefects, he stated, “Life is full of surprises for which we need to be prepared to adopt new ways to continue. This College, alongside education, teaches you that tool. A few moments ago, we conducted a requiem service for the benefactors. However, they have not ceased to exist they are alive, because as described by today’s award recipients, due to the commitment their vision has been realised. Those serving today, have their vision, and greater dreams, which will be fulfilled by today’s students, tomorrow’s leaders. I congratulate you all, we all have faith in the ministry of the Armenian school. With our sound Armenian faith, our united efforts we can overcome all the challenges presented before us and build tomorrow’s bright future” concluded Archbishop.

Refreshments were served at the end of the ceremony.

Wednesday 16 February – Archbishop Najarian received Mr and Mrs Len and Armine Wicks, who left Brisbane to settle in Armenia, with the intention of achieving two important projects, which they have been working on over the last few years. We have mentioned these projects in Paros on a few occasions, “Adopt a Village” and an Open-Air Cultural Museum in Areni. On 19 February in the Frenchs Forest Ararat Centre, a fundraiser was held with participants attending personally and online. Archbishop



blessed the Wicks and, in his remarks, congratulated the couple for their commitment to leave Australia during these challenging times, to support Armenia and Artsakh, setting the example for us all. He asserted that their connections with the Australian Armenian community remain active, assuring the couple that the community would stand by and support their outstanding projects.

Thursday 17 February – On the occasion of Archbishop Najarian’s 70th birthday, the Holy Resurrection Parish Councillors, headed by Reverend Father Avetis Hambardzumyan, visited the Primate in the Diocesan Centre. On behalf of the Parish Council, the chairman Mr Bedros Zorlu conveyed his remarks, highlighting the positive impacts enjoyed by the Archbishop’s endeavours, both in church ministry and in the wider community. The Parish Councillors shared their sentiments. Conversation covered matters relating to church and parish, particularly in relation to the easing of Covid restrictions.

Friday 18 February – For the same purpose, the Diocesan Ladies Guild members also visited the Diocesan Centre. An intimate warm visit was enjoyed around the dinner table. On behalf of the committee chairperson Yeretsgin Sona Patanian expressed her heartfelt sentiments, congratulating the Primate, with sincere wishes for his longevity enjoyed in good health. In turn, Archbi-



shop Najarian expressed his gratitude to all members of the Ladies Guild, past and present, who with their high quality in hospitality have hosted receptions of a high caliber in the Diocesan Centre, leaving a great sense of pride for the Primate and the Diocesan Council. “You enter the Diocesan Centre as you would your home, with enthusiasm, to serve with a sound understanding of servanthood,” he concluded. The warm two-hour visit concluded with the cutting of Archbishop's 70th birthday celebratory cake. Archbishop awarded each of the ladies the Etchmiadzin service medal, recommitted to their service, in support of the Diocesan Centre and its mission.

Sunday 20 February – No opportunity is lost by Archbishop Najarian to enlighten his community, to educate on the saints, outstanding individuals or events. And so, on this commemoration date for the Pontiff St Sahag Bartev, in Holy Resurrection Church, with celebrant Archpriest Father Bartev Karakashian aside him, the Archbishop preached on the verse “Let anyone who is thirsty, come to Me and drink” (John 7:37). Our spiritual fathers have taken this teaching literally having come before the Lord for sustenance – one such forefather, with his monumental works dedicated to his people and his God, worthy to be recognised as a Saint, was Pontiff Sahag Bartev.



“Pontiff Sahag experienced spiritual exaltation in his afflictions, he withstood, strengthened by Christ” stated Archbishop. St Sahag was the last Pontiff from the line of St Gregory the Illuminator, reigning for 50 years. He witnessed the elevation and then the weakening of Armenia, the disharmony and disunity of its ministers. King Vramshabuh’s son who succeeded his father to the throne was neither wise nor experienced. He was so feeble that the ministers decided to seek the intervention of the Persian King to reign over Armenia. However, the Catholicos had a different view. It was at this time he uttered the powerful and resounding admonition to us all: “Our ailing lamb is preferable to the alien robust wolf”. The Ministers did not understand this reprimand and Armenia was once again under the yoke of Persia., Sahag Bartev, associate of Mesrob Mashdots and King Vramshabuh, was overthrown by the Persian kingdom, replaced by a chorbishop as the vicar and placed under house arrest in exile. Notwithstanding these circumstances, the people still considered him their Pontiff. With his spiritual values and writings he created a spiritual fortress; he drank of Christ’s eternal water to quench his thirst. We too, each generation, has had and will have our challenges, we will know to look to Christ and to drink of His eternal water, to achieve a victorious future”, concluded Archbishop.

Tuesday 22 February – Archbishop presided over the periodic Diocesan Council meeting, held online. The main topic of the sitting was matters related to Armenian sections in the cemeteries.

Wednesday 23 February – Archbishop presided over the month’s scheduled online lecture. The lectures are held on the last Wednesday of each month. The sessions are not run during the Australian Christmas and New Year break. The first lecture for 2022 was delivered by a student of Archbishop Najarian while he taught in Holy Etchmiadzin, the Very Reverend Father Mamigon Kiledjian, a musician, organist and conductor, of the Eastern Diocese of the Armenian Apostolic Church of America, New York, The master of ceremony was Deacon Boghos Keleshian and the topic “Armenian Sacred Music”. The majority of the viewing and listening participants were Armenians from Sydney however the online event was joined by Armenians from Beirut, Yerevan, Iran, Kuwait, Dubai, New Zealand, Toronto and Los Angeles. A few non-Armenians with a keen appreciation for Armenian spiritual music joined in from New Zealand.



Boghos Keleshian commenced the proceedings reading Father Mamigon’s biography. The guest speaker then expressed his thanks and appreciation to his teacher Archbishop Haigazoun Najarian, who he had not met up with for years. The bilingual lecture commenced with interesting insight into the Yegmalian and Gomidas liturgies and the comparison with other churches where the Mass varies from week to week. Although our Divine Liturgy is repeated each week, our believers are not tired of it, “because the liturgy is God inspired as is the *Mesrop Mashdots* Armenian alphabet. When we hear the liturgy we do not wish to listen to anything else, it touches the very depths of our souls” explained Father Mamigon. Neither Magar Yegmalian, nor his student Gomidas were familiar with the organ, but the piano, and had written their compositions for the piano.

For several years now, Father Mamigon has been arranging both liturgies to be played on the organ for four-voice and three-voice choirs, and hopes to complete the arrangements in the near future. These methods, based on the Armenian 8 Armenian voices have been arranged by the masters and have reached us. The Holy Father also explained that our spiritual music is intertwined with our national folk music and that is where it originates. Playing a recording of Jivan Gasparian’s rendition of “*Tle Yaman*” on duduk, accompanied by his live playing of a stirring rendition of “*Der Voghormia*” on organ, he identified the similarities in their composition. Giving other examples he showed that church music is a reflection of our secular culture. These were interesting

facts for music lovers. One such example was the Russian influence on the seasons of some of the hymns of Yegmalian's liturgy. The reason being, Yegmalian was a student of the famous musician Rimsky Korsakoff and was influenced by him. Another example was Gomidas Vartabed's apparent critique of his teacher, Yegmalian's arrangement of "The Lord's Prayer". In Yegmalian's "Our Father" the emphasis is on the word "Our" whereas in Gomidas' arrangement, the emphasis is on "Father". Although we will not focus on this point in this discussion here, "Father" is of course the important noun here and not "Our". Father Mamigon sang the two versions of "Hayr Mer" impressively, clarifying his interpretations even further. The lecture covered such informative material. The Father also played a piece of Armenian Rhapsody by American Armenian Alan Hovhannes (1911-2020), which once again reflected this, as a few church hymns. We ask the question, what is the reason? The answer is: Alan Hovhannes served for 10 years as organist in the Boston Armenian Apostolic Church

Father Mamigon's message is that rather than showing others what we possess, we need to reflect and appreciate its value ourselves.

Deacon Boghos, an experienced master of ceremonies himself, in Armenian and English, mediated and provided further details. He gave opportunity for the participants to direct questions and comments, which were given satisfying responses by Father Mamigon; Prof Aram Minasian, Dr Hrair Jebejian and Reverend Father Avetis Hambarzumyan expressed their satisfaction.

In his closing remarks, Archbishop Haigazoun commented on his former student's professionalism and wealth of knowledge, of which we enjoyed a small snippet during the presentation and stated, "we are not satisfied with just this alone", suggesting that Father Mamigon explain a few terms to the viewing audience, to clarify the lecture even further. Archbishop commended the Father on his pursuit and achievement of musical distinction, overcoming challenges and obstacles. "Although spiritual music has been my field, as did everyone who joined tonight, I too personally have learnt many things listening to this lecture", concluded Archbishop. Archbishop's appreciation and encouraging remarks left Father Mamigon elated.

Father Mamigon will deliver the second part to this lecture on 30 March.



Thursday 24 March – We are thankful to God that the Holy Heroes of Saint Vartanants could be commemorated once again this year, with an episcopal Holy Mass in Holy Resurrection Church, and with the participation of the two Sydney Armenian weekday schools, Hamazkaine Galstaun College and the AGBU Alexander Primary School students with teachers numbering close to 200. The celebrant, His Eminence Archbishop Haigazoun Najarian, with the participation of, Archpriest Father Norayr Patanian, Archpriest Father Bartevo Karakashian, Father Avetis Hambarzumyan and Deacons Vartan Elmasian and Boghos Keleshian. The lectionary reading

in Armenian was delivered by the Alexander Primary School Principal Mr Manoug Demirjian and the English reading by Galstaun College Principal Mr Eddie Demirdjian. The Pontifical Blessing was conducted during the liturgy. It was a moving sight, to see and hear the children participate in the Holy Mass with the singing of the Lord's Prayer, evoking the hope that the Australian-Armenian Church has in its fold the future protectors of its endurance.

The source of Archbishop's sermon was the poignant quote of Moses Khorenatsi "Although we are a small garden bed, and limited in number and fragile in strength, and often conquered by foreign kingdoms, we have accomplished many heroic deeds worthy of recording and commemoration in history".





Khorenatsi wrote his history from Adam and Eve to 428AD, the fall of Arshakunyats Dynasty with this understanding guiding him. The Archbishop reflected on the fact that for 1500 years we commemorate Vartanants. Naturally we have every right to. We celebrate because the battle of Avarayr was a victory for the ARMENIAN SPIRIT. “When the Persian King Yazdegerd wrote a letter to the Armenian leadership to accept Zoroastrianism as their religion, it was too late, as the common Armenian had already embraced Christianity into their hearts, thanks to the creation of the alphabet and Holy Scriptures. Consequently, each Armenian waved the flag of rebellion and so the Persians responded. The same occurred in the battles of Sardarabad, Bash Abaran and Karakilise, when, in the name of the homeland, every Armenian expressed his readiness for martyrdom, from the Catholicos, to the leadership and the common peasants”. Articulating his message to the students, Archbishop continued, “History repeats itself today. Today you will understand what it means to be Armenian and to remain Armenian. It will not happen by just bearing an Armenian name, but by FEELING AND LIVING AS AN ARMENIAN. The struggle is there for all of us in our homes, schools, and surroundings each and every day. You will be victorious in these battles. You have come to receive Holy Communion today as Vartanank did before heading to the battlefield. You will endure all the hardships just as they did. Each generation has its battles to endure in the fields of diplomacy, culture and education. The Armenian school does an excellent work in securing our rights. It is a great pity that many Armenians do not send their children to Armenian schools for bourgeois reasons. By attending an Armenian school, you will be worthy children and substitutes for our Vartanants, Sardarabad and Artsakh heroes”.

Following the Primate’s inspiring and encouraging sermon, the children took part in confession and received Holy Communion. Principal Manoug Demirjian read the prayer of confession on his knees before the Holy Altar. Immediately following the students and teachers were the luncheon guests of the Holy Resurrection Church Ladies Auxiliary. This gracious service has been held annually for the last seven years by these noble women and their assistants; showing their care of our growing younger generation.



Following lunch, the students returned to the church, where an inspiring and moving creative program was presented: songs, solo and group poetry recitations, and singing, arranged by Mrs Seta Keoshgerian, Armenian teacher of Alexander Primary School and Galstaun College Armenian teacher Mrs Arpi Tavitian. The students of both schools sang together, “Hzor Hayasdan”, creating a dynamic atmosphere. *(Full program on page 13)*

Prior to Archbishop’s blessing, on behalf of the Holy Resurrection Church Parish Council, Father Avetis Hambardzumyan presented three students commendation book awards for their exemplary behaviour, kindness, compassion, participation in community life and service. In his message of blessing, Archbishop Najarian thanked the Principals of the two schools, the teachers, parents and students. Addressing the students, “I am proud of you, by your speeches and your enthusiasm, you proved you are the implementers of the vision of the brave Vartanants; that their spirit, generation by generation, has reached you. Your teachers have been able to inspire within you, the spirit of freedom. The struggle is great for all of us, you will feel that there is a force of 1000 people in each of you, therefore nothing will frighten you” Archbishop concluded.

This beautiful service ended with the prayer of protection.

Friday 25 February – At the initiative of the Parish Council of Holy Trinity Church, a cocktail reception was held to officially welcome the new Parish Pastor Reverend Father Miuron Avedisian. Present were, the Primate Archbishop Haigazoun Najarian, Archpriest Father Norayr Patanian, Archpriest Father Bartevo Karakashian, Reverend Krikor Youmoushakian, Diocesan, Parish Council members, three com-



munity party representatives, Artsakh, Armenian organisation representatives, Cumberland Council Mayor Mrs Lisa Lake, benefactors and former Parish chairmen.

Due to circumstances out of his control, Father Avetis Hambardzumyan was unable to attend.


The young hosts, Hrant Boujikian (Armenian) and Mariam Melkonians (English) performed their duties skilfully inspiring afreshness to the ceremony. In their opening remarks, they stressed that the Armenian Church is “our spiritual birthplace and we will keep it as the apple of our eye, so that our ship will reach port peacefully”. They thanked the Primate, and parish priests for their support of Holy Trinity Church.




Mr Harout Minassian played a musical composition of his own on keyboard. Parish Councillors Mrs Lala Garabedian rose to speak, expressing her gratitude in Armenian and Mr Garo Arabian in English. They presented a brief biography of Father Miuron and expressed their joy at his appointment as the parish priest. On behalf of the Parish Council, Mrs Arsho Tahmizian presented a token souvenir to Archbishop and Chatswood’s parish priests, as an expression of their gratitude of their continuing support. Representatives of the three community parties rose to express their sentiments.

On behalf of the Social Democrat Hinchakian Party Mr Avetis Topouzian, familiar with Father Miuron’s biography, gave assurance that the Holy Trinity Church now has a bright future.

On behalf of the Armenian Democratic Liberal Party governing body in Australia, Dr Artin Jebejian expressed his hope that Father Miuron would strengthen the roots of faith and hope in church and open a new path for the youth. On behalf of the ARF



Central Committee in Australia, Mrs Aleen Baliozian-Hamamjian, who had been a colleague of Father Miuron in the Karen Jeppe College in Aleppo, gave assurance that the arrival of the Holy Father was a blessing not only to the church but also to the Australian-Armenian community. The host Hrant Boujikian who himself was a student of Father Miuron at the Kessab National College, expressed his gratitude to his teacher for his contribution to national and spiritual life, inviting him to convey his message.



Father Miuron firstly congratulated the Archbishop and clerics on the Ghevontyants commemoration and the example of the Battle Avarayr where clerics and laypeople fought the battle together. The Father invited everyone to work together and take their 'battle' ahead in Australia for the benefit of the community and generations. He confirmed his unconditional cooperation with all. After thanking Archbishop Najarian, the Diocesan and Parish Councils and the clergy, he wished Parish Council chairman, Mr Markar Meguerditchian a speedy recovery since he was unable to attend, currently in hospital. Concluding with the words quoted from Goethe, "The man who lives for another is a man who lives".



In his message, Archbishop Najarian honoured the Mayor, firstly in English, explained how the church came to be, the building efforts, the forming of the parish and finally why the position for a pastor had remained unfilled until the arrival of Father Miuron.

He gave insight into the married and celibate priesthood, which was interesting general knowledge for those present.

Then in Armenian, Archbishop continued, "Dear Father, we have heard about you, and we have heard only praise, which means that we will expect a lot from you. From the day you arrived, you have already won the hearts, not only of your parish members, but of all the community organisations and parties. I am confident that you will all work diligently.

We have a long way to go. Do

not forget that you will always have my support. Your success is the success of our Diocese, therefore the success of the Australian-Armenian community, because the most important mission of the church is to provide unparalleled service to the Armenian community."

On behalf of the priests, Archbishop thanked the Holy Trinity Parish Council for their considerate presentation of token gifts.

The Ladies Auxiliary had prepared a fine array of foods for the occasion. Taking the symbol of salt and bread shared together, as a symbol of love and unity, Father Miuron invited all gathered to share the delicious foods.

A musical program was performed by popular singer Raffi Adourian and Harout Minassian on keyboard.

The evening closed after an intimate enjoyable time shared together.



Sunday 27 February – Great Lent: Holy Mass was celebrated in all parishes and the Altar Curtains were drawn until Palm Sunday. Paros editorial wishes that Great Lent will be for our readers, a season of spiritual promise, and growing faith. May the mighty spirit of the Holy Vartanants, Ghevontyants martyrs inspire us to face all the challenges and obstacles that we may face.

ՄԱՀԱԶԳ

Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նանարեան, Բարեխնամ Առաջնորդ Աւստրալիոյ եւ Նոր Զելանտայի Հայոց Թեմին եւ Թեմական Խորհուրդի խոր ցաւով կը գուժեն մահը Սուրբ Երրորդութիւն Եկեղեցւոյ գլխաւոր բարերար



IN MEMORIAM

His Eminence Archbishop Haigazoun Najarian, Primate of the Armenian Church of Australia & New Zealand with the Diocesan Council are deeply saddened by the passing of Holy Trinity Church great benefactor

Պրն Գրիգոր Պաթմանեանին

Որ տեղի ունեցաւ Ուրբաթ 25 Փետրուար 2022-ին Հանգուցեալ Գրիգոր Պաթմանեան ծնած էր Գահիրէ 1916-ին: Միտնի գաղթելէն առաջ եւ վերջ ան եղած է գործուն անդամ Հայ եկեղեցւոյ եւ բարերար:

Առաջնորդ Սրբազան Հայրը եւ Թեմական Խորհուրդը իրենց ցաւակցութիւնը կը յայտնեն հանգուցեալին որդւոյն, Թեմական Խորհուրդի նախկին ատենապետ Պրն Վահան Պաթմանեանին եւ կը խնդրեն Բարձրեալէն հանգուցեալ Գրիգոր Պաթմանեանին հոգին ընդունելու Իր լուսեղէն յարկերէն ներս:

Յիշատակն Արդարոյն Օրհնութեամբ Եղիցի:

Փարոսի խմբագրութիւնը իր Մարտի թիւով մանրամասնութեամբ պիտի անդրադառնայ Գրիգոր Պաթմանեանի կեանքին եւ տարած ազգային եկեղեցական գործունէութեան:




Mr Krikor Batmanian

on Friday 25 February, 2022 Mr Batmanian was born in 1916 in Cairo. Before and after migrating to Sydney, he was an active member of the Armenian Church and benefactor.

The Primate and the Diocesan Council extend their condolences to the son of the deceased, former Chairman of the Diocesan Council, Mr Vahan Batmanian, and ask our Almighty Father to receive the soul of the late Krikor Batmanian into the light of His eternal kingdom.

Blessed be the memory of the just.

In its March issue, the Paros editorial will cover in detail the life of Krikor Batmanian and his national & church activities.



26 Garfield Street, Wentworthville NSW

THE ARMENIAN APOSTOLIC CHURCH OF HOLY TRINITY

It was a hope and dream to one day establish a third church in the Diocese of the Armenian Church of Australia & New Zealand for the Armenian community in the western Sydney parish. That hope turned into a reality with the purchase of a building in Wentworthville in 2007 deemed suitable to transform into a church. However, it was not until 2012 when that reality became tangible thanks to the generosity of the Batmanian brothers Krikor & John Batmanian as they set the catalyst for works to begin. We shall always honour their memories and remain in gratitude for their philanthropy.

Positivity in 2022 Inspired by Loris Kanjian's Art in His Brush Strokes

On 14 February, we received the 2022 Holy Resurrection Church Calendar in New Zealand, sent to us by Reverend Father Avetis Hambardzumyan. Father Avetis had told me that "this year's calendar will be very beautiful". I was aware of the theme and also the artist, so I had no doubt in Father Avetis' appreciation or observation. However, when I saw the calendar, I was stunned at the level of mastery, the enchanting level of positivity captured in each piece and was moved in knowing the artist is 95 years YOUNG Architect, Loris Kanjian.

Mr and Mrs Loris and Sonia Kanjian were the major benefactors in the building of the Diocesan Centre. Well versed in community and church life, Loris Kanjian knew well the role the Diocese plays in the lives of Armenians living in the diaspora. He knew there was a need for support, so he and his wife contributed as the need arose. On 3 November 2021, Loris Kanjian turned 95, and with God's enabling, although with each passing year he is increasing in age physically, his vigour resembles one five years younger. He had pledged a donation of 12 drawings for the 2022 church calendar, which he has delivered. He drew and painted in his personal quarters of the retirement facility in which he now resides with Sonia, transforming his space into an art studio. He painted in the past, he paints now and he will continue to paint with the same vitality until his last breath.

The calendar prints are generally of various flowers, cottages nestled in nature, lakes, trees, boats and still life. The artist's primary colours of choice are bright red, bright orange, bright yellow and bright green. Kanjian's brush strokes have harmonised these bright colours with such skill that the displayed calendar does not overwhelm, on the contrary, each of the pictures inspire optimism. The skillfully intertwined flowers, grasses and cottages, truly promote a sense of peace and goodness. Here Kanjian demonstrates his artistic genius and his artistic style, truly worthy of appreciation.

The calendar was organised by Father Avetis Hambardzumyan, the layout and format designed by Mrs Vera Evanian. The high quality of the calendar is evident. The feasts and commemorations are clear and legible, particularly for our seniors to read.

Paros editorial congratulates skilled Architect/Artist Mr Loris Kanjian, for his concept and for his inspiring artistry. We wish Mr Kanjian and his wife, Mrs Sonia good health. Paros congratulates Father Avetis, the Parish Council and Mrs Evanian for their part in the creation of this outstanding calendar edition.



Nishan Basmajian



ARMENIAN COMMUNITY WELFARE CENTRE

We provide a range of services that cater to various demographic groups in the community.

Some of our services are funded by the Department of Health under the Commonwealth Home Support Programme, Multicultural NSW and the Department of Justice and Communities NSW.

CONTACT

02 9419 6394
0402 818 421

welfare@armenian.com.au

10 Macquarie Street,
Chatswood NSW 2067



Australian Government
Department of Health



Multicultural
NSW



Communities
& Justice

SOCIAL SUPPORT GROUP

This support is provided to people aged 65+, these structured activities are provided in a group-based environment and designed to develop, maintain and support social interaction and independent living.

*Tuesday, Wednesday and Friday 9:30am to 1:30 pm
Edgarian Hall, Chatswood.*

*Monday and Friday 9:30am to 1:30 pm
Batmanian Hall, Wentworthville.*

Group Excursions

Monthly Group Excursions are conducted by the Centre's staff.

SOCIAL SUPPORT INDIVIDUAL

This assistance is provided to frail aged individuals or couples aged 65+, either in the home or while accessing community services, to meet their needs for social contact and company.

Services include:

- visiting services
- telephone and web-based monitoring
- accompanied activities.

CENTRE BASED RESPITE

This care is available to CHSP clients aged 65+. This service benefits the client's carer through providing supervision and assistance to the frail older client. The carer may or may not be present during the delivery of the service.

DOMESTIC ASSISTANCE

Domestic Assistance is normally provided in the home and refers to:

- general house cleaning
- linen services
- unaccompanied shopping (delivered to home).

REFERRAL SERVICES

We assist with referrals to My Aged Care and support you with the application and assessment processes. If we are not able to accommodate your needs, we assist you by referring you to other organisations and services that are best suited to you.

WOMEN'S GROUP

Our Women's Group is for all participants who would like to strengthen social connectedness, make new friendships, establish networks and foster personal development.

Friends of the Diocese

Archbishop Haigazoun Najarian
 Mr & Mrs Sarkis & Alice Der Bedrossian
 Mr & Mrs Kevork & Marina Tchaprastian
 Dr & Mrs Artin & Maro Jebejian
 Mr & Mrs Avo & Jackie Tevanian
 Mr & Mrs John & Taleen Marcarian
 Mr & Mrs Stepan & Hilda Kerkyasharian
 Holy Resurrection Church
 Mr Henry John

Dr & Mrs Garo & Laura Artinian
 Messrs Hratch & Zohrab Keverian
 Mr & Mrs Hayrig & Harriet Andriasian
 Mr & Mrs Aris & Anahid Eevanian

Mr & Mrs Diran & Virginia Vahratian
 Mrs Ello Meguerditchian,
 Alexander & Robert Yaghljian Family
 Mr & Mrs Hagop & Asdghig Alajajian
 Mr & Mrs Amen & Karine Baghdasarayan
 Mr & Mrs Michael & Helen Carapiet
 Mr & Mrs Hagop & Salpy Yeldejian
 Mr Shahen Davityan

Dr & Mrs Assadour & Gracy Ekmejian
 Mr & Mrs Jack & Sirvart Elmassian
 Mr & Mrs Vicken & Arsho Kaloghlian
 Mr & Mrs Zaven & Marianne Yaghljian
 Mr & Mrs Hagop & Arax Kiujjian
 Mr & Mrs Gevik & Shoghik Avetian
 Mr & Mrs Hovig & Mirna Barsoumian
 Mrs Maro Sarkissian

&

Our Anonymous Donor Friends

Thank You to

Dr & Mrs Artin & Maro Jebejian
 for their ongoing support & sponsorship

To become a Friend of the Diocese
 or discuss sponsorship please contact
 Mrs Laura Artinian on 0409049304

EM Funerals

Serving the Armenian community with Dignity, Compassion & Excellence

We will always answer your call to help

*"It would be an honour
 for me and my
 compassionate staff to
 assist you in your
 time of need."*



Ello Meguerditchian

0405 675 571

emfunerals.com.au

Արևիկի Գայ գաղութի կողմէ ճանաչուած Էլլօ Մկրտիչեանը պատրաստ է յարգուիտ օգուակար հանդիսանալու բարձրանական ամբողջական ծառայութեան ապաստարկութեան

Personalised, professional service • Burial or cremation services • Complimentary concierge service
 Fluent in English and Armenian languages • Repatriation of remains (to and from overseas) • All cultures

For your peace of mind, ask about our Pre-Paid Funerals* - 3 years interest-free payment plan available

*For funeral services only, burial plots not included